

## ՊԵՇԻԿԹԱԾԵԱՆ ԵՒ ԹԱՏՐՈՂԸ ՀԱՅՈՑ ՄԵԶ

Թատերական սեռը Հայոց ամբողջ հին գրականութեան մէջ բացարձակապէս պակսած է։ Յատկանշական է արդէն որ գործողութեան վրայ հիմնուած բոլոր գրական սեռերը բացակաւած են մեր նախնեաց գրականութենչն։ Մեր հայրերը մեզի չեն թողած ոչ դիւցազներգութիւն, ոչ ողբերգութիւն, ոչ կատակերգութիւն, ոչ վէպ։ շարունակական քնարերգութիւն մըն է որ կը տիրէ, աստուածաբանական, խրատաբանական բարողներու և պատմական ժամանակագրութեանց հետ։ նոյն իսկ այս վերջիններուն մէջ չի յայտնուիր բանագործական (dramatique) զգացումը, ինչպէս լոյն ու լատին մեծ պատմաբաններու գործերուն մէջ։ պատմուած իրողութեանց շարքեր են՝ յաճախ կցկառուր ու անյարիր՝ մեր գրեթէ բոլոր պատմագիրներու գործերը, առանց ընդհանուր որոշ յատակագծի մը, առանց իրողութիւններն իր շուրջը բոլորող տիրական գաղափարի մը։ միայն եղիշէի արձակ քերթուածն է որ ունի ըիշ մը բանագործական նկարագիր։ Նոյն իսկ մեր հին աշուղներու բանաստեղծութեանց ու ժողովրդական անանուն երգուուն մէջ, գործողութեան պակասը բացարձակ է։ ուրիշ բան չենք գտներ հոն բայց եթէ քնարերգական թոփչներ, կամ հատուածական նկարագրութիւններ, կամ վարդապետական խորհրդածութիւններ։ հազիւ քամնի մը տաղաչափուած հեքեաթ, հազիւ քանի մը «Պալլատ», անոնք ալ շատ թոյլ գործողութեամբ։ Ատիկա գլխաւորապէս կը բացադրուի քրիստոնէութեան տիրական ազդեցութեամբ։ Զենքը գիտեր թէ հեթանոսական շրջանին մէջ, «վիպասանաց երգաերուն, «թուելեաց երգաերուն, «ցուցքաերուն ու «զրոյցաներուն հետ մեր հին այեանները թատերական փորձեր ալ չունէին գէթ սաղմնային ձևով։ Որոշապէս գիտենք սակայն որ Տիգրան Բ.-ի արքունիքին մէջ, ուր յունական արուեստն ու լեզուն կը տիրէին, Աթենքէն բերուած դերասաններ հելլեն ողբերգութիւններ կը ներկայացնէին, և Տիգրանի որդին Արտաւազդ ինքն իսկ կը յօրինէը թատերա-

խաղեր. եթէ գրի գիւտն ու հայ, գրաւոր մատենագրութեան հիմնարկութիւնն ալդ շրջանին կատարուած ըլլար, շատ հաւասականաբար հայերէն լեզուով թատերական—ինչպէս և դիւցազներգական ու վիպական—գրականութիւն մը պիտի արտադրէին մեր հեթանոսական շրջանի նախնիք. բայց որովհետեւ ըրիստոնէութեան պաշտօնական հաստատումէն յետոյ, ու ըրիստոնէական կղերին ձեռքով կատարուեցաւ գրի գիւտն ու գրականութեան հիմնարկութիւնը, այդ գրականութիւնը կրեց խորապէս ըրիստոնեայ ու վանական կղերին ընդհանրապէս արուեստատեաց ու մասնաւորապէս թատերատեաց ազդեցութիւնը, և եղաւ անվերջ քարոզ մը, շարունակական շարական մը, անդադրում սաղմուերգութիւն մը: Աստուածաշունչը դարձաւ՝ հայ մտաւորականութեան համար՝ գիրքերուն գիրքը, տիպար—գիրը, և Աստուածաշունչը՝ գէշ հասկցուած. որովհետև եթէ ճշմարիտ է որ եբրայական գրականութեան այդ յիշատակարանը քնարերգական ու խրատաբանական է ամենամեծ մասամբ, անոր մէջ կան սակայն մասեր որ եթէ բուն իսկ գիւցադներգութիւն, վէալ կամ թատերգութիւն չեն, այդ սեռուն ոգին ունին,—ինչպէս «երգ երգոց» որ սիրային թատերաքերթուած մըն է, Յորայ գիրքը, դիւցազներգական շունչով, Տովքիթի, Յուլիթի, Հուութի, Եսթերի վիպակները և Աւետարանին հոյակապ դիւցազնավէպը: Վանականները Աստուածաշունչին մէջ տեսած են միայն վարդապետական ու միատիքական տարրը. այդ նոյն երկոյթը կը նկատուի արդէն ասորական ու ըիւզանդական գրականութեանց մէջ ևս՝ զոր նմանապէս մեծ մասամբ քրիստոնեայ վանականներ են յօրինած. ատոնց մէջ ալ կը պակսի թատերական ճիւղը և նոյն իսկ՝ ընդհանրապէս՝ բանագործական ոգին, ինչ որ աւելի տարօրինակ է՝ մանաւանդ Յունաց համար, որոնք՝ դասական շրջանին՝ գերազանցապէս օժտուած ցեղը յայտնուած են թատերական ճիւղին մէջ: Սակայն Յոյնը գէթ իր ժողովրդական բանաստեղծութեանց մէջ պահպանած է բանագործական ոգին, յունական էին ու նոր աւանդական երգերուն մէջ կը վխտան պալլատներ, վիպակներ, ուր զգացումը գործողութեան ձեռվ կը յայտնուի, ուր ներշնչումը՝ փոխանակ կեցած տեղը անշարժ միսալու, կը քալէ, կ'ընդհարի, կը շաղապատուի, կը մաքառի, կնպրի: Հայը շատ աւելի խորապէս կրած է ըրիստոնէական—կղերական ազդեցութիւնը քան Յոյնը, ազդեցութիւն որուն դէմ երոպական նոր ցեղերը գրեթէ բոլորն ալ առաջին օրէն ապստամբութեան նշաններ ցոյց տուած են, քանի որ Միջին դարուն՝

քրիստոնէական կղերին բացարձակ տիրապետութեան տակ իսկ՝ վանական գրականութեան հետ անոնք հիմունքը դրած են թատերական, դիւցազներդական, վիպական գրականութեան՝ և իսթէռաներով, «սոթիւներով», «մորալիէաներով», «շանսոն տը ժեսթաերով», «ֆապլիօներով», «ոռմանձներով»:

Ժէ դարուն է որ գրուած է առաջին թատրերգութիւնը հալերէն լեզուով. և այդ ալ բացառիկ երևոյթ մըն է, արդիմք օտար միջավայրի և օտար աղղեցութեան. Լեմպերկի հայ գաղութին մէջ, թէադինեան կրօնաւորները տեղւոյն հայկական դպրոցին մէջ թատերական ներկայացումներ կը սարքէին՝ ուր կրօնական նիւթերու վրայ յօրինուած թատրերգութիւններ կը խաղացուէին. այդ ներկայացումներուն համար է որ իրենցմէ մին, Ալեքսիանոս վարդապետը, խմբագրած է Հոկիփսիմէ գրաբոր ու տաղաչափեալ ողբերգութիւնը որուն նիւթն է Տրդատի և Հոկիփսիմէի սիրային—միստիքական ծանօթ գրուագը \*). այդ ողբերգութիւնը զոր Բազմավէպը հրատար րակած է իր 1884, 85 և 86 ի հատորներուն մէջ, շահեկան գործ մընէ, ուր շարժում ու յուզում կայ՝ որոշ չափով. մէրը չէ վարարուած անկից և նոյն իսկ բաւական կարևոր դեր մը կը կատարէ հոն. վերջին արարէն զատ որ զուտ կրօնական, վարդապետական գոյն ունի և անհամ ու տկար է բացարձակապէս, առաջին չորս արարները կը պարունակեն սիրուն ու երբեմն նոյն իսկ ուժեղ կտորներ, զգացումով և երևակայութեամբ հարուստ. թատերական հիւաքը զուրկ չէ ամրութենէ, ճարտարութենէ, տիպարները անկենդան չեն, եթէ չեն ալ շատ հզօր. ոճը մերթ կը ստանայ ճշմարտապէս ինքնատիպ, գունագիշ նկարագիր մը, իր միամտութեանը մէջ՝ համեղ. լեզուն հեռու է ոսկեղարեան մաքրութիւն ունենալէ, բայց տափակ ու գուենեկ չէ երբէք, մշտական ձգտում մը ունի դէպի աղնութիւն:

**Այդ նորութիւնը, Հայութեան հատուածի մը երոպական**

\* ) Վիեննայի Մխիթարեանց մատենադարանին թիւ 486 ձեռագիրը որ կը պարունակէ տեսութիւն մը այս ողբերգութեան, հետևեալ ծանօթագրութիւնը կը կըէ. «Թռակէտիա. մարտիւսութիւն սրբունոյն Հոկիփսիմէի Հոռմէական մեծի կուսին իշխանուհոյ, շարակարգեալ ի կարգէ թէադինոսացն Ալեքսիանոս աստուածաբան վարդապետէ կառավարող և վերակացուէ հայրապետական մեծի դպրատան որ Հայոց վանս Հրատարակի ի Լով (Լեմպերկ) մայրաքաղաք լեհաց, ի թուին քրիստոսի Ռոկը և ի Հայոց Ռձժէ (1668) ապրիլ ամսոյ:

միջավայրին հետ անմիջական շփումին արդիւնք, մնացած է անվաղորդայն։ Ամբողջ ժԸ. դարուն մէջ ոչ մէկ թատրելգութիւն չենք զիտեր հայերէն լեզուով զրուած, ոչ իսկ օտար լեզուէ թարգմանուած։ Մխիթարեաններն իսկ, այդ դարուն իրենց հրատարակած թարգմանութեանց շարքին մէջ թատերական ճիւղէն ոչ մէկ գործ մտցուցած են. դեռ չափաղանց ըբրիստոնիայց էին այդ գերազանցապէս հեթանոսական ճիւղը մշակելու համար. բայց վանքին մէջ ոկտած էին արդէն կրօնական նիւթով գրաբար փոքրիկ թատերախաղերուներկայացումներ սարքել \*։

ԺԹ. դարուն սկիզբը, քանի մը թատերական փորձեր տեղի կունենան մասնաւոր շրջանակներու մէջ։ Առաջին նախաձեռնակը Մխիթարեան մըն է նորէն, Հ. Մինաս Բժշկեան, Տրապիզոնցի. 1815-էն 1817 Պոլիս մալով, Տիւզեանց տպարանին մէջ աշխարհաբար թատրերգութիւնն եր ու կատակերգութիւններ թարգմանօրէն յօրինուած՝ ներկայացնել կուտայ. 1828—30 ի միջոցներուն, Պեղճեան Յարութիւն ամիրայի հովանաւորութեամբ՝ Աստուածաշունչէն հանուած նիւթեր թատրերգութեան վերածուած՝ խաղացուած են Պեղճեան վարժարանին մէջ։

\* ) Հ. Բարսեղ Սարգիսեանի Շերկարիւրամեայ գրական գործունէութիւն և նշանաւոր գործիչներ Վենեակոյ միաբանութեան» գործը, որ լոյս տեսաւ այս ուսումնասիրութեան աւարտումէն յետոյ, երեան կը բերէ շատ շահեկան ու անտիպ տեղեկութիւններ Ս. Ղազարու մէջ տեղի ունեցած թատերական գործունէութեան մասին. այդ տեղեկութեանց համեմատ, 1760 էն իսկ առաջ, Մխիթարեան Հայրերը սկսած էին Ս. Ղազարու վանքին մէջ թատերական ներկայացումներ տալ և շատ աւելի լայն ծրագրով քան ինչ որ ցարդ մեզի ծանօթ տեղեկութիւններէն գիտէինք. Խաղերը իրենք իսկ Մխիթարեան հայրերը կը յօրինէին, և նորընծաններն ու «վարժարանեայը», կը ներկայացնէին զանոնք. Նախ, Ս. Գրբէն ու սրբոց վարքերէն առած են թատերգութեանց նիւթերը. յետոյ՝ Հայոց պատմութիւնէն, հոռվմէական և յունական պատմութենէն ու ժամանակակից հայ կեանքէն. Հ. Սարգիսեան կը յիշէ հարիւր տասնէն աւելի տիտղոսներ ողբերգութեանց, դրամաներու և նոյն իսկ բազմաթիւ կատակերգութեանց՝ ժամանակակից հայ կեանքէն քաղուած, Հայոց բարքերու թերութիւնները, ասիական կոպտութիւնները, ծիծաղելի կողմերը ձաղկելու և ուզզելու դիտումով գրուած, այդ խաղերուն, որոնց ձեռագիրներ պահպանուած են և փափազելի էր որ հրատարակուէին—մեծ մասը ինքնազիր է, մասամբ նմանողական, մասամբ ալ՝ թարգմանութիւն։

1836-ին, Զմիւռնիոյ մէջ, Մեսրոպեան վարժարանի ուսուցիչ Անդրէսա Փափազեանը իր աշակերտներուն ներկայացնել տուաւ հատակին թատրերգութիւն մը, մինչ որ մեծ դայթակղութիւն յառաջ բերաւ տեղուցն դեռ կրօնամոլ հասարակութեան մէջ և մնաց առանց շարունակութեան:

1839—40 ին, աւելի լուրջ թատերական փորձ մը տեղի կունենայ Մոսկուայի մէջ. Գայուստ Շիրմազանեան կը յօրինէ և իր տան մէջ ներկայացնել կուտայ երգիծական թատրերգութիւն մը, ուր ժամանակակից հայ ընկերութեան կարգ մը տգեղ տիպարներ — կաշառակեր պետական պաշտօնեաներ, դեղծ ու հսամոլ հոգմուրականներ, և այլն.—ի հանդէս բերուած էին՝ համարձակութեամբ մը որ մեծապէս զնահատելի է այդ շրջանին ուր բննադատութիւնը դեռ գոյութիւն չունէր Հայոց մէջ: Այդ խաղը մնացած է անտիպ:

Այս բոլոր թատերական փողձերուն մէջ կնոջ դերը միշտ բացակայ էր. այդ միջոցին դեռ ասիական ըմբռնումներ կը տիրապետէին Հայոց մէջ կնոջ մասին. մանաւանդ Պոլիս, ուր Հայք ամենէն աւելի խորապէս կրած էին թրքական բարքերու ազգկցութիւնը. բնական էր որ այդպիսի պայմաններու մէջ՝ թատերաբեմի վրայ հասարակութեան առջև կիներ իբր դերասան՝ և այն ալ սիրային տհասարաններու մէջ՝ երենալն ու խաղալը անհանդուրժելի խալտառակութիւն մը պիտի նկատուէր:

1845 ին, Հ. Պետրոս Մինասեան կը հրատարակէ Վենետիկի մէջ Խոսրով Մեծ անունով Բնդարար ողբերգութիւն մը, գրաբար, արձակ: Այդ ողբերգութեան սկիզբը կը գանուի ընդարձակ յառաջարան մը, որու մէջ հեղինակը, բացատրելով հանդերձ թատրոնի կարեւորութիւնը, որոշ զանազանութիւն մը կը դնէ «կրթական» թատրոնին և ցցոփի թատրոնին մինչև. առաջինը դպրոց մըն է. ուր հանդիսատեսը կ' ուսանի սիրել առարինութիւնը, քաջութիւնը, ազնւութիւնը և ատել մոլութիւնները. անոր մէջ տեղ չի կրնար գտնել սէրը, որ պիղծ է, բնականաբար և դերասանուհիներու երևումը հոն անհանդուրժելի է. երկրորդը անբարոյականութեան աղքիւր մըն է. «Եւրոպայի մէջ երկու տեսակ թատրոն կայ, կըսէ Հ. Մինասեան, անունով ալ իրարմէ զանազանուած. մին կը կոչուի թատրոն աշխարհական, երկրորդը՝ թատրոն կրթական: Առաջինները հրապարակային թատրոն են, վերջինները՝ առանձնական, որ գրեթէ եւրոպայի բոլոր գլխաւոր վարժարաններուն ու կրթարաններուն մէջ կը գտնուին. ալս կրթական թատրոն-

ներուն մէջ կիները չեն մտներ, այլ միայն մանուկները, երի-  
տասարդները, վարժարաններուն աշակերտները. այդ թատրոն-  
ները հաստատուած են թէ կրթելու թէ զուարձացնելու համար:  
Թէ այդպիսի թատրոններն ալ զրոսեցուցիչ են, ատիկա յայ-  
տնի է, բանի որ հոծ և խուռն բազմութեամբ մարդիկ կը  
ժողվուին անոնց մէջ թէպէտ և անոնց մուտքը վճարքով է, եւ  
ամեն տեսակ թատրոնական քերթութիւններ կան այդ կրթա-  
կան թատրոններուն մէջ ալ. ողբերգութիւններ, նոխազերգու-  
թիւններ, եղերերգութիւններ, կատակերգութիւններ և զաւեշո-  
ներ, եւ ահա այս կրթական թատրոններուն մէջ՝ զուարձու-  
թեան հետ կան ամեն տեսակ օգուաներ..., նաև բաղցը միի-  
թարութիւն մը սրտի, վասն զի իրենց ազգեցութեամբ կը  
յորդորեն, միտքը զերծ պահելով մեղմեին և վայրաքարշ կրքերէ,  
կամ աստուածպաշտութեան, ազգասիրութեան և ամէն տե-  
սակ առաքինութեանց կը բորբոքեն. ուստի խոհական և  
բարեսէր անձեր շատ կը հանին ասոնց, եւ այսպէս երեան  
կենէ ճշմարտութիւնը. վասն զի մեր ազգասէրները եթէ  
կուզեն մհծապէս օգտակար ըլլալ ազգին և վերահաս նորանոր-  
չարիքներուն առաջքը առնել, միմիայն թատրոնի այս տեսակը  
պէտք է ընտրեն...:

Յառաջարանին շարունակութեանը մէջ, հեղինակը սապէս կը  
բանաձեկ «աշխարհական» թատրոնին դատապարտութիւնը.

«Այժմեան աշխարհական թատրոններուն վնասն այն է  
որ, Ա. ամուսնական դաշինքները, որ այնքան վսեմ ու պա-  
տւուած են, և լոելեայն՝ փորձ մարդոց հետ միայն կը կա-  
տարուին Արևելքի մէջ և նոյն իսկ հեթանոսներու մէջ, մեծ  
անարգութեան հասած են Եւրոպայի մէջ, ինչպէս յայտնի է  
գիտողներուն: Ասոր հակառակ՝ ամէն կերպով հաւասարի է որ  
եթէ Եւրոպայի մէջ պակաս ըլլային աշխարհային թատրոն-  
ները, այս ըրիստոնէութեան ծաղկեալ դարուս մէջ՝ շատ աւելի  
պարկեղտ պիտի ըլլային Եւրոպայի ազգերը, և աւելի բազ-  
մամարդ. վասն զի այն ատեն մեծ ճշտութեամբ պիտի պա-  
հուէր ամուսնութեան աստուածադիր կարգը և աւելի պին-  
տուած պիտի ըլլար Եկեղեցւոյ այդ մեծ խորհուրդը: Բ. Զա-  
րիք է, վասն զի մատաղ մանուկները, լսելով կը սորվին ամէն-  
տեսակ անսառակութիւն՝ օրինաւորին հետ անզանազան խառ-  
նուած, իրենց բարքն ալ կապականի, որով հազիւ արբունքի-  
հասած, ուսմունքն ու գիտութիւնը ոտնակոխ ընելով, մտքեր-  
նուն ամբողջ ուշադրութիւնը թատրոններու զրոսանքին կը

դարձնեն, և իրենցմէ շատերուն վրայ յահը կը հասնի չար սուրհանդակի պէս։ Գ. Զարիք մը ևս, անհաւատարմութիւնը ամուսնական կեանքի... Դ. Զարիք՝ արհամարհութիւն կրօնքի և մերժում աստուածպաշտութեան, և այլն։

Աւելորդ իսկ է ցոյց տալ սխալը և տղայականութիւնը այս տեսութեանց թատրոնը, ինչպէս ամբողջ գեղարուեստը, նման է կրակի. ոչինչ աւելի բարերար է քան կրակը, կեանքի աղբիւրն ու պահպանիչն է ան, բայց անոնք որ անկարող են անկից օգտուելու՝ կայրին ու կը փճանան անկից. յանցանքը կրակինը չէ. երբեք տրամաբանական չէ սակայն՝ անոր վնասէն զերծ մնալու համար, զայն դնել այնպիսի վիճակի մը մէջ ուր ալ դադրի կրակ ըլլալէ. «կրթական» թատրոնը կրակն է՝ իր բոցէն զրկուած, մոխիրով փաթթուած, պզտիկ «մաղմաղ» մը դարձած։ Միխթարեանք դեռ չէին հասած այդ պահուն այն մտաւոր ազատութեան, անվերապահ գեղասիրութեան կատարին՝ ուր հասան Բազրատունիի ու Հիւրմիւզի մեծ օրերուն, երբ առանց վարանելու նոյնութեամբ թարգմանեցին Հոմերոսի ու Վիրդիլիոսի գերազանցապէս «աշխարհական» այսինքն կենդանի, ամրողական, ու մաքուր՝ քանի որ գեղեցիկ՝ գործերը. Հ. Մինասեան կը մտածէր ու կը գրէր՝ ճշմարիտ վանականի մը պէս: Ճիշտ է՝ մասամբ՝ որ, այդ շրջանին, երբ թատրոնը դեռ նոր կը մանէր Հալոց մէջ, անհրաժեշտ էր զգուշութիւն դնել խաղերու ընտրութեան մէջ, սկսիլ խաղերէ որ առանց բոլորովին մալուած ըլլալու, լոկիրշ չըլլային: Եթէ ընդհանուր սկզբունքով, Հ. Մինասեանի յառաջաբանը անճիշտ է, այդ տեսակէտով ճիշտ կրնայ նկատուիլ, — թեպէտ այդ նկատողութիւնն իսկ ծայրայեղութեան հասած է հոդ, քանի որ կնոջ դերը, նոյն իսկ մօր, քրոջ, պարկեշտ ամուսնոյ, — կը նկատուի, և թատրոնը կը զրկէ յուզման—ե բարոյացուցիչ յուզման ամենէն ուժեղ ազդակէն։

Ամէն պարագալի մէջ Հ. Մինասեանի այդ հրատարակութիւնը թուական մըն է հայ թատրոնի պատմութեան մէջ: Այդ վանականը պէտքը կը քարոզէր թատրոնին, սեղմելով հանդերձ անոր սահմանը. և կուտար առաջին իրագործում մը իր թատերական ըմբռնումին. Քիչ յետոյ կը հրատարակէր երկրորդ ողբերգութիւն մըն ալ, Սմբատ առաջին. երկուքն ալ, կոկիկ ու սիրուն ոճով մը գրուած, ազնիւ ոգլուվ մը տոգորուած, բարոյախոսական ըդասաւեր են, և գեղարուեստի հետ իրենց կապը բաւական հեռաւոր է. բայց առաջին ողբերգութիւն-

ներն են կրոպական ոճով ողացուած ու գրուած հայերէն լեռուով Հոհիսիմէ-էն յետոյ \*):

Բաղձանքը զոր Հ. Մինասեան յալտնած էր իր Խոսրով Մեծին յառաջարանին մէջ և զոր իր վարդապետական ոգւով թաթաւուած գրաբար ողբերգութիւնները անկարող եղած էին իրականացնելու, տասը տարի յետոյ վերջնապէս մարմնաւորուցաւ շնորհիւ Պեշիկթաշլեանի, որ հիմնեց հայկական թատրոն մը: Մինչև այն ատեն կատարուած փորձերը հատուածական ու թոյլ էին եղած և անհետնանք մնացած. Պեշիկթաշլեան, որ լաւ ուսումնասիրած էր թատերական արուեստը և թատրոնի նշանակութիւնն ու գերը աւելի լայն ու ազատ կերպով կըմբռնէր քան իր ուսուցիչ Հ. Մինասեանը, ունենալով նաև հզօր կամք և յարատետղ նկարագիր, յաջողեցաւ Հայոց բարքերուն մէջ մտցնել՝ այլ ևս տեսական կերպով թատրոնի սէրը և ազգային բժիի մը պէտքը:

1856-ին է որ Պեշիկթաշլեան սկսած է ձեռնարկել թատերական գործին հիմնարկութեան: Մեծ համակրութիւնը զոր կը վայելէր Օրթաքէօյի բոլոր բարեկեցիկ ընտանիքներուն մէջ, դիւրացուց իր ճիգերուն յաջողութիւնը: Կազմեց սիրող—դիրասաններու խումբ մը, որուն մէջ էին Անտոն Էֆէեան, Փատուայի Ռափայէլեան վարժարանին նախկին աշակերտ, Զահրապ և Ստեփան Փափազեան եղբայրները, Մեսրոպ Զօհրապեան (այժմ եղբայր Անտոն՝ Ս. Ղազարու վանքին մէջ), Պողոս Լազ Յովսէփեան՝ Փարիզի Սուրատեան վարժարանէն, Յովհաննէս Հեւրմիւլեան, նոյնպէս Մուրատեան վարժարանէն, Կոմիտաս Քէօչէեան, Եսայի Եսայեան, Յ. Շահինեան և Անտոն Օգոստինոսիան (այս վերջինը՝ երգիչ). բոլորն ալ կը պատկանէին հայ կաթոլիկ հասարակութեան. Պեշիկթաշլեան զանոնք կը հաւաքէր իրենց պարապոյ ժամերուն, դերերը կը սորբեցնէր, փորձերուն կառաջնորդէր: Ներկայացումները սկսան տեղի ունենալ Օրթաքէօյի հայ կաթոլիկներու Ս. Գրիգոր Լուսաւոհէ Ակեղեցւոյն կից Լուսաւորչեան վարժարանին մեծ սրահին

\*) Հ. Բարսեղ Սարգիսեանի ցուցակին մէջ յիշատակուած կը տեսնենք բացի տպուած այս երկու ողբերգութիւններն Հ. Պ. Մինասեանի հետևեալ անտիպ թատերական գործերը, հին եւ նոր այսակի բաղաքավարութիւնները, մըցում, սեծածախ ինուջը, նորելոյիթ սովորութիւնն, Հայ գաղթականի մը արկածները (կատակերգութիւններ, վերջինը՝ Կարնոյ և Պաշպալովի գաւառաբարբառներով գրուած), Արշակ Բ. եւ Երուանդ (ողբերգութիւններ).

մէջ։ Առաջին իրիկունը, ներկայացուցին Միթասթազիոյի Թեմիստոկլիս ողբերգութեան գեր. Գ. Հիւրմիւզի գրաբար թարգմանութիւնը և Հ. Պետրոս Մինասեանի Խոսրով Մեծը Ռւնկնդիրները, կաթողիկ ու Լուսաւորչական, որոնք հոս բազմութեամբ եկած էին ողջունել այդ նորութիւնը, շատ բան չհասկացան այդ խրթին գրաբարով շարադրուած ողբերգութիւններէն և դժգո՞ն մեկնեցան։ Այն ատեն է որ Պեշիկթաշլեան ըմբռնեց աշխարհաբարին անհրաժեշտութիւնը հայ թատրոնը կինոպանի, տեսական և ճշմարտապէս օգտակար դարձնելու համար, և սկսաւ ինքն իսկ խաղեր յօրինել կամ թարգմանել նոր հայերէնով։ Իր առաջին ինքնազիր ողբերգութիւնը եղաւ կոռնակը, որուն յաջորդեցին յետոյ իր Վահան, Վահէ և Արշակ Բ. ողբերգութիւնները, Սատող, Բրուտոս և Մարկոսաւրու թարգմանութիւնները և երեք քաջեր ու Աւազակը նմանուղաբար գրուած զաւկանները։ Կոռնակի առաջին ներկայացումը ամենամեծ յաջորդութիւն գտաւ, շնորհիւ դիւրահասկանալի, պարզ ու հմայիչ լեզուին, և նիւթին՝ որ թէպէտ Հայոց հին պատմութենէն քաղուած՝ հրատապ այժմէականութիւն ունէր, Հայոց հին նախարարներու արիւնուուշտ երկպառակութեանց մութ պատկերը վերակենդանացներով այնպիսի պահու մը ուր Հայերը երկպառակութեան չարիքին մատնուած էին նորէն։ Ներկայացումները շարունակուեցան մեծ ոգենորութեամբ և յարաճուն յաջորդութեամբ, շարաթը երեք ներկայացում կը տրուէր, հինգշաբթի, շաբաթ և կիրակի իրիկունները. սկիզբաները, մուտքի տոմսակ չէին ծախեր. հրաւիրեալ «կոչաերէն մին սրահին գուռը կը կենար՝ ձեռքը ափսէ մը բռնած, և կը խնդրէր որ ամէն եկող ուզածին չափ գումար մը նուիրէր գործին. ետքէն, տեսնելով յաջորդութիւնը որ հետզհետէ կ'ընզգարձակուէր, տոմսակի սիստեմը մտցուցին։ Դերակատարները իրենց կրած նեղութեանց համար երբէք ուեէ վճարում չին ուզած ընդունիլ. Պեշիկթաշլեան ինքն իսկ որ իր ժամանակին մէկ անագին մասը կը զո՞նէր այդ գործին, խաղերը կը գրէր կամ կը թարգմանէր, երգերուն եղանակ կը յարմարցնէր, զերերը կը սորվեցնէր, ներկայացումները կը սարքէր, ամենափոքր բաժին մ'իսկ չէ ուղած ստանալ գոյացած հասոյթէնտ Այդ հասոլիթը կը յատկացուէր մասամբ Ս. Լուսաւորիչ եկեղեցին, մասամբ լուսաւորչեան դպրոցին և մասամբ ներկայացմանց համար հարկ եղած իրեղէններուն, զգեստներուն և տեքորներուն հալթայթման, կոռնակի ներկայացումէն քիչ յետոյ, Մասիս լրագիրը՝ իր 1857-ի յունուար 24-ի թուին մէջ՝ հրատարակած

Է Պեղիկթաշլեանի լուսաւորչական աշակերտներէն պ. Մկրտիչ Ճանըմեանի մէկ նամակը որ կը բացատրէր թատերական գործին նշանակութիւնը և ամբողջ հայ հասարակութեան համակրութիւնն ու խրախոյութ կը հրաւիրէր անոր վրայ:

«Ներկայ ժամանակին մէջ, կըսէ նամակադիրը, նորանոր յառաջդիմութեանց վրայ ազգայնոց ունեցած անխոնջ եռանդը ճանչնալով՝ կը փութամ ծանուցանելու որ 15—20-ի չափ ազգին յառաջդիմութեանը ցանկացող և ձեռնտու անձինք՝ ամէն աշխատանք յօժար կամօք յանձն առնելով, Օրթագիւղի Հոռվմէական Հայոց նորակառոյց դպրոցին մէջ մէկ քանի թատերական ողբերգութիւններ ներկայացնելու սկսեր են. Ասոնք ու գլխաւորապէս իրենց վերատեսուչը և նոյն իսկ հատուածոց հեղինակ ազնուամեծար Մկրտիչ աղան Պեղիկթաշլեան (որ իր վսեմ ձեռնարկութեանն ու գովեստից արժանի գրչին համար անսահ անուն մը պիտի ստանալ ազգային պատմութեան մէջ) կը ջանան յառաջիկայ երեք ողբերգութիւններով թատրերգութեանց յարզը ազգերնուս մէջ ալ մտցնելու նախասկիզբն մը տալ»:

Նամակին շարունակութիւնը յատկացուած է քանի մը բառով ծանօթացնելու Կոռնակ, Մահ-Կեսարու և Բրուտոս խաղերուն նիւթը:

Նոյն թերթը իր նոյն տարուան փետրուար 21-ի թուին մէջ հրատարակած է յօդուած մը պ. Տիգրան Եռասութեանի, որ բացատրելէ յետոյ թատրոնի օգուտները՝ իրը ազգի մը բարոյական կրթիչ, սապէս կը ջատագովէ Պեղիկթաշլեանի ձեռնարկը.

«Հայաստանի կործանեալ ժամանակը՝ առաջին անգամ աղդերնուս անոր (թատրոնի) վրայ ճաշակ մը տալու ձեռնարկութիւն ընողներն ալ՝ Պեղիկթաշլեան և իւր ընկերները՝ աւամասին գովութեամբ պիտի յիշուին ազգային պատմութեան մէջ»:

«Օրթագիւղի հայկական տեսարանին խաղարկութիւններուն հանդիսատես եղողը լաւ պիտի ըմբռնէ թէ այն երիտասարդ ողբերգակներու խո. մըը ինչ դժուար գործի մը ձեռնարկութիւն ըրեր և յաջողեր են ազգին համարումը գրաւելու, երբ իմանալու ըլլայ որ այն սրահը՝ մէջը գտնուած բոլոր զարդերովը՝ միմիայն իրենց աշխատութեամբը և ուրիշ մէկ քանի ազգասէր յարգելեաց ջանիւքը յառաջ եկած է, և թէ նկարագրեալ ողբերգութիւններէն ոմանք ալ պ. Պեղիկթաշլեանի յաջողակ գրչէն ելած են. Այս, չեմ կընար առանց յիշելու անցնիլ

որ հայկական տեսարանին ներքին անօրէնը կը կնակի իրաւունքներ ունի՝ որով կարժանանայ իւր հիմնադրած և յաջողութեամբ գլուխ հանած դժուար գործքին համար ազգերնուու լուսաւորեալ և բարենախանձ մասէն անկեղծ շնորհակալութիւններ ընդունելու։

Թիշ յետոյ, Մասիսը կը հրատարակէ դարձեալ պ. Տիգրան Եպուառփեանէն, ընդարձակ յօդուած մը՝ 6—7 թուի մէջ շարունակուած, ուր մանրամասն վերլուծումը կը տրուի Պէշիկթաշեանի յօրինած ու թարգմանած խաղերուն, մասնաւորապէս կողնակին, զոր յօդուածագիրը՝ ծայրայեղ խանդագառութեամբ՝ «ողբերգութեանց առաջին կարգին մէջ» կը դասէ։

Այդ յօդուածները նպաստեցին Պէշիկթաշեանի ձեռնարկին տարածման ու զօրացման՝ ոչ միայն Օրթաքէօյի մէջ, այլ և Պոլսոյ բոլոր հայաշատ թաղերուն մէջ, որոնցմէ թատերասէրները երբեմն կուգային Օրթաքէօյի ներկայացումներուն հանդիսաւես ըլլալու։

Թուրք կառավարութիւնը և թուրքերն ընդհանրապէս ոչ միայն ուեէ արգելք չէին հաներ, այլ ընդհակառակն մեծ համակրութեամբ կը վերաբերուէին անոնց նկատմամբ։ Օրթաքէօյի ներկայացմանց ներկայ կը գտնուէին միշտ թուրք ոստիկաններ, երբեմն նոյն իսկ հարիւրապետներ, հազարապետներ ինչպէս և տէրութեան պաշտօնեաներ թէպէտ շատ բան չէին հասկնար այդ խաղերէն, բայց Հայերուն խանդավառութիւնը տեսնելով և թատերական ներկայացմանց նորութենէն զուարճացած, կը մասնակցէին հասարակութեան ծափահարութիւններուն, մասնաւորապէս իրենց հաճոյք կը պատճառէր տեսնել բեմի վրայ հայ իշխաններ կամ թագաւորներ Պարսիկ թագաւորներու հետ կոռու բռնուած (և ատիկա էր այդ ողբերգութեանց մեծ մասին նիւթը՝ այդ միջոցին)։ իրենց պարսկատեցութեանը համար ախորժելի էր ատիկա. երբ պատճառէր որ հայ գունդերը յաղթէին (բեմի վրայ) պարսիկ գունտերուն, թուրքերը Հայերէն աւելի աղմուկով կը ծափահարէին, ծաղրական աղաղակներ արձակելով պարսիկներուն հասցէին, «Անձէմ պ... ը ետիշ» պէս նասրետափնեան ոճով բացագանչութիւններ։

Հակառակ իր փափաքին, Պէշիկթաշեան ինքն ալ չկցաւ այդ խաղերուն մէջ կնոջ դեր ստցնել, որովհետև գեռանհնար էր կերասանութիւն ընել յանձն առնող կին մը գտնել Հաւոց մէջ, և ատկեց զատ՝ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն աւագերէցը, սիրով թոյլ տալով հանդերձ որ եկեղեցւոյն կից դպրոցին մէջ այդ ներկայացումները տրուէին, պայման դրած էր

ո՞ր այդ խաղերը լոկ վրթական» պիտի ըլլային՝ չ. Մինասեանի բանաձեխն համեմատ, և կին պիտի չերեար երբէք բեմի վրար. Ատի այնպիսի արգելք մըն էր որուն Պեշիկթաշլեան անկարող էր յաղթելու: Եւ սակայն դառնապէս կը դանդատէլ ատկից, ինչպէս կը հաւաստեն իր բարեկամները. «Ճրքան դըժուար է, կըսէր, առանց կնոջ գերի՝ կատարեալ ու կենդանի խաղեր յօրինել»: Զկրնալով զսպել իր զգացումները, անուղղակի կերպով ջանացած է երբեմն լրացնել այդ պակասը. Արշակ Բ ողբերգութեան մէջ, Շապուհի որդին Որմիզդը, որ եղբայրական սիրով մը կապուած է իր հօրը թշնամի Արշակին որդույն Սիսակին հետ, յայտնապէս աղջկան դեր մըն էր հեղինակին մտրին մէջ, հարկի ստիպմամբ մտերիմ ընկերոջ դերի մը փոխարկուած: Իսէ Վահան ողբերգութեանը մէջ, թէպէտ կինը բեմի վրայ չերեար, բայց առանցքը կը կազմէ խաղին. Վահան Մամիկոնեանի որդիներէն մին, Սուրէն, կը սիւրէ, պարսիկ աղջիկ մը՝ Ասթինէ, և որովհետեւ հայրը խստիւ կ'արպիլէ անոր ամուսնանալ թշնամի ցեղէն աղջկան մը հետ, կերթայ Հայաստանի վրայ յարձակող պարսիկ զօրքերուն կը միանայ, բայց վերջ ի վերջոյ, սիրոյ և պարտականութեան երկայն պայքարէ մը յետոյ, որ կանցնի իր հոգիին մէջ՝ կը հետեւ պարտականութեան ձայնին և պարսիկներուն դէմ իր եղբայրը պաշտպանելով կը մեռնի նմանապէս Վահէ-ին մէջ, Արտաւազդ հայ նախարարը կը սիրէ Վահէ թագաւորին դուսարը՝ Արուսեակը, բայց որովհետեւ Վահէ չի հաւանիր իր աղջիկն անոր տալու, Արտաւազդ կերթայ դաշնակցիլ Հայաստանի վրայ յարձակող Աղէքսանդր Մակիկոնացիին գումարերուն հետ, որոնք կը ջախջախին Վահէի բանակը և կը կարծանեն Հայկազանց հարստութիւնը:

Պէտք է անցողակի նկատեմ որ եթէ կնոջ վտարումը թատերաբեմէն՝ բարբարոսական արարք մըն է, ճիշտ չէ սակայն Պէշիկթաշլեանի վերագրուած կարծիքը թէ առանց կանացի դերի — մասնաւորապէս՝ առանց սիրահարական տարրի — գեղեցիկ խաղ մը գրել անկարելի է. այդ տարրը գեղարուեստի բոլոր ճիւղերուն մէջ՝ անունապէս կարեռը տեղ մը կը բռնէ, բայց վերջապէս անհրաժեշտ չէ միշտ. Ռասինի Գոթողիան ու Շսթէրը, Շէքսալիրի Լիրը, Յուլիոս Կեսարը, Մաքարէթը, Շիլլէրի Վիլիէլմ Թէլլը և դեռ ուրիշ այնքան թատերախաղեր կատարեալ հրաշակերտներ են՝ սիրալին ոլորտէն դուրս անցնելով հանդերձ: Պէշիկթաշլեան իր խաղերուն մէջ կինը միմիայն իբր սիրուեի ցոյց տուած է, և այն ալ շատ միօրինակ պայմաններու

մէջ։ Բայց թատրերգութիւններէ կանացի դերերը բոլորովին վտարելու միջնադարեան ծգտումին դէմ բողոքած, այդ ծգտումը ջնջած ալ է մասամբ, —ատոր մէջ կը կայանա, իր արժանիքը։

Պէշիկթաշլեան ինքն իսկ քանի մ'անգամ մասնակցած է, իր դերասան՝ իր սարքած այդ ներկայացումներուն։ Օրթաքէօյ՝ իրիկուն մը ներսէս իշխանին դերը կատարած է Կոռնակի մէջ։ և յետոյ Փերայի թատրոնին մէջ Արշակ Բ. ի ներսէս կաթողիկոսին դերը խաղացած է։ Ողբացեալ դերասանապետ Պինլեանը ինծի հաւասառած է թէ Պէշիկթաշլեան շատ նուրբ ըմբռնողութիւն, շատ խորին հմտութիւն ու ճաշակ ունէր բեմական արուեստի մասին։ իր օրով յայտնուած հայ դերասաններէն գրեթէ բոլորին հետ ծանօթացած ու գործակցած է, և անոնց շատին օգնած է լաւ խորհուրդներ տալով։ Այն մէկ քանի անգամուն երբ ինքն իսկ խաղացած է, խորապէս յուզած է ասարակութիւնը իր բնական ու հոգելից խաղացուածքովը, բայց իր ընկերները կազմչէին որ ետ կենար դերասանական մասնակցութենէ, վախնալով որ իր փափուկ առողջութիւնը չվասնգուէր խաղալու ատեն իր զգացած բուռն յուզմունքէն։

Պէշիկթաշլեանի հեմմած գործը շուտով տարածուեցաւ ու ճիւղաւորուեցաւ թէ Օրթաքէօյի և թէ Պոլսոյ միւս թաղերուն մէջ, և յետոյ՝ Պոլսէն ալ դուրս՝ այլ և այլ հայ կեդրոններու մէջ։ Եւ թէպէտ, այդ երկրորդ փուլին մէջ՝ Պէշիկթաշլեան այլ ևս անձնապէս դեր չէ կատարած, այն բոլոր ձևերը որոնցմէ անցաւ այնուհետև հայ թատերական շարժումը՝ հետևանքն էին Պէշիկթաշլեանի հիմնական ճիգին, և անոնց գէթ հակիրճ մէկ ուրուագիծը անհրաժեշտ կը նկատեմ տալ այստեղ։

1859-ին, Օրթաքէօյի լուսաւորչական հայերն ալ, հետեւ մերով Պէշիկթաշլեանի և իր ընկերներուն օրինակին, սկսան թատերական ներկայացումներ կազմակերպել։ Այդ տարուան յունիս 11-ի իրիկունը, Օրթաքէօյի լուսաւորչականներու Ս. թարգմանչաց դպրոցին մէջ, խումբ մը սիրողներ, առաջնորդութեամբ թովմաս Պեռեանց անոնմ անձի մը, ներկայացուցին դպրոցին տնօրէն Յովհաննէս Վանանդեցիի Միհրողաւոր ողբերգութիւնը, և անոր ներկայ եղող խուռն բազմութեան մէջ կը գտնուէր նաև կ. Պոլսոյ հայոց պատրիարքը։ Այդ խումբը այնուհետև շարունակեց, Պէշիկթաշլեանի խումբին հետ զուգահեռաբար, իր ներկայացումները տալ այդ դպրոցին մէջ, Քիչ յետոյ, Յակոբ պէտ, Պալեան՝ վեհանձն գեղարուեստասէրը՝ իր ծախքով Օրթաքէօյի մէջ կառուց փոքրիկ թատրոն մը, որ կը մնայ ցարդ։ և

այնուհետև այնտեղ է որ տրուեցան ներկայացումները, որոնք քսան տարիի չափ շարունակեցին:

Փերայի մէջ, արդէն բաւական տարիներէ ի վեր գոյութիւն ունէր «Նաումի թատրոնը» Նաում կաթոլիկ Ասորիին ձեռքով հիմնուած. իտալական խուժքեր կուզային հոն օփերաներ ներկայացնել, ու քանի մը տարիէ ի վեր՝ Սրապիոն Հեքիմեաներ տնօրէնութեամբ՝ թրբերէն լեզուով կատակերգութիւններ կը խաղուէին, երոպական խաղեր զոր Հեքիմեան ինքն իսկ կը թարգմանէր կամ կը պատշաճեցնէր թրբերէնի: Մասիս ի 1859 ի Մարտ 5ի թուով հրատարակուած յօդուածի մը մէջ, Պ. Տիգրան Եռուութեան, գոհունակութեամբ նկատելէ յետոյ թատերական շարժման տարածումը Պոլսոյ մէջ, հետեւեալ տողերը կը նուիրէ Նաումի թատրոնին թրբերէն ներկայացմանց.

«Ձենք կրնար վանալնակ մեր համակրութիւնը Պէյօղլուն Թատրոնին մէջնկարագրուած տաճկերէն կատակերգութեանց հեղինակի, որ է հասարակաց սիրելի բանաստեղծն արգոյ պ. Ս. Հեքիմեան, որն որ կատակերգութեան ազդու միջոցաւ հասարակութիւնը զրուցնելով կոթելու, այսինքն լուսաւորութիւն բառին նշանակութեանը մէջ սպրդած պախարակելի սովորութիւնները ընտրութեան մէջէն վանելու համար նախ և առաջ օտար ազգաց բարոյականի վրայ գրուած կատակերգութիւնները թարգմանելով կը ջանայ իրբեկ օրինակ նուիլու զայն և հասարակութեան ականջը կամաց կամաց վարժեցնելով օր մը բոլորովին ազգայինի դարձընել խաղերուն նիւթն ու լեզուն:

Հեքիմեանի նախաձեռնութեամբ արուած այդ ներկայացումները առաջին փորձը եղած են Պոլսոյ մէջ թէ թրքախօս Հայերուն և թէ թուրքերուն երոպական թատրոնը ծանօթացնելու, և նախերգանքը թրբական երոպածն թատրոնի մը հիմնարկութեան որուն յետոյ ձեռնարկեցին թուրք մտաւորականներ՝ միշտ Հայերու աշակցութեամբ Սուլթան Մէճիտ որ կը պաշտէր թատրոնը, քանի քանի անգամ իր պալատը հրաւիրած է այդ հայ դերասանական խումբը որ անոր առջև ներկայացուցած է բաւական խաղեր,—Տօն Կըիկորիօ, Նեղսիրտ քարեգործ, Համեստութեան վարձատրութիւնը, Տօն Սեզար տը Պազան, և այլն:

1860 փետրուար 26-ի իրիկունը, Նաումի թատրոնին մէջ առաջին անգամ ըլլալով ներկայացուցած են հայերէն լեզուով խաղ մը. հոտ ալ—կարծես Մխիթարեանց ու գրաբարին յարգանքի հարկ մը մատուցանելու համար—այդ առաջին ներկայացման համար ընտրուած խաղը եղած է գրաբար լեզուով

գործ մը, Մոնթիի Արիստոտելը, թարգմանութիւն չ. Եղուարդ Հիւրմիւզի. Այդ իրիկոնը նորէն կարևոր թուական մըն է սակայն հայ թատրոնի պատմութեան մէջ: Այդ առաջին անգամն էր որ սիրողներու շրջանակէն գուրս ելլելով հրապարակային միծ թատրոնի մը մէջ հայերէն լեզուով ներկայացում մը կը տրուէր՝ արհեստական գերասաններու ձեռքով որոնց խումբը Հերիմեանի առաջնորդութեամբ կազմուած էր և թրբերէն ներկայացմանց մէջ իր առաջին փորձերն ըրած: Այդ ներկայացումէն քանի մը օր յետոյ, պ. Տիգրան Եռաւութեան հետևեալը կը գրէ.

«Տարւոյս փետրվարի 26 ուրբաթ գիշերը, ժամը 2<sup>1</sup>/<sub>4</sub>-ին, Նառմի թատրոնին սրահը ազգայնոց բազմութեամբ լցուէր էր... Անշուշտ չեմք սխալիր եթէ այս հանդէսին շքեղութիւնը նկարագրելու համար «ազգային» կոչեմք զանիկա. վասն զի աղնուական, հարուստ, աղքատ, արհեստաւոր, գրադէտ, ուսումնական, և վերջապէս ազգին ամեն դասը իւր ներկայացուցիչն ունէր սրահին մէջ»:

Նոյն իրիկոնը, ներկայացման աւարտումէն յետոյ, կառապես Գալրագաշ և Մ. Պէստէրեան ճառեր արտասանած են, որոնց մէջ, յիշելով Պէշիկթաշլեանի Օրթաքէօյ 1859 փետրուար 24ի երկոյթին կարդացած ատենաբանութեան սա Փրազը «Մեզի մեծ վարձք պիտի համարուի եթէ ազգը այս օգտակար ձեռնարկութեան կարևորութիւնը ճանչնալով, ջանայ զայն կատարելագործել», ուրախութեամբ կը հստատեն Պէշիկթաշլեանի տենչին իրականացումը: Եռաւութեան իր վերոյիշեալ յօդուածին շարունակութեան մէջ, նկատել կուտայ որ հակառակ խուռն ամրոխ եկած հասարակութեան խանդու տրամադրութեանց, խաղացուած խաղը չէ յաջողած մեծ ոգևորութիւն մը ներշնչել հանդիսականներուն. ատոր զիխաւոր պատճառներէն մին խաղին գրաբար ըլլալը չէ նշմարած. ըստ իրէն՝ խաղը ինքն իսկ՝ իր դասական լրջութեամբ՝ անմատչելի է եղած այդ դեռ խակ հասարակութեան. իրեն համեմատ, պէտք է ներկայացնե, կատակերգութիւններ և տոպամներ. ինքը «տուամ» կը կոչէ Պէշիկթաշլեանի խաղերը, և այդ հանգամանքին կը վերագրէ անոնց գտած յաջողութիւնը, —թէպէտ իսկապէս Պէշիկթաշլեանի խաղերը ողբերգութիւններ են, և անոնց յաջողութիւնը կը բացատրուի լեզուին ժողովրդականութեամբը և ոճի պարզութեամբը, նիւթերու ճարտար ու պատեհաւոր ընարութեամբը: Գրաբար խաղի մը այդ ներկայացումը արդէն այլ ևս չէ երկրորդուած Փերայի թատրոնին մէջ, ուր այնուհետեւ

կը արուին աշխարհաբար լեզուով խաղեր, և ընդհանրապէս՝  
նուազ դասական ոճով գործեր:

Պաշտօնական գերասանախումբի մը կազմութեամբը,  
Պէշիկթաշլեանի սիրող դերասաններու խմբակը իր դերն այլ  
և աւարտած համարեց ու քաջուեցաւ, մանաւանդ որ Փերայի  
խումբը յաճախ Օրթաքէօյ ալ կ'երթար Յակոր պէյի թատրոնին  
մէջ ներկայացումներ տալու ինքն իսկ Պէշիկթաշլեան այլ և  
թատերական շարժման մէջ ունեցածեանութիւն ցոյց չտուաւ,  
դադրեցաւ նոյն իսկ խաղեր գրելէ. արդէն ինքը երբեք թատ-  
րերգակի յաւակնութիւններ չէր ունեցած. իր խաղերը գրած  
էր թատերական գործը կազմակերպելու և Հայոց մէջ կարդ  
մը ազնիւ սկզբունքներ տարածելու նպատակով. տեսնելով որ  
իր հիմնած գործը յաջողած էր տարածուիլ ու կանոնաւորապէս  
կազմակերպուիլ, տեսնելով նաև որ նոր հեղինակներ ելած էին,  
կը գրէին ու կը թարգմանէին թատերախաղեր իրեն չափ խան-  
դով ու զիտակցութեամբ և մերթ աւելի փայլով և ինքնա-  
տպութեամբ, Պէշիկթաշլեան այլ և բաւականացաւ իր հիմնած  
գործին ընդարձակման ու յառաջդիմութեանը հանդիսատես  
ըլլալով. իր խաղերը միշտ կը խաղացուէին թէ Օրթաքէօյի,  
թէ Փերայի թատրոններուն մէջ, և այլուր. ինքն իսկ յաճախ  
հանդիսատես կ'ըլլար ներկայացմանց, կը խռախուաէր դերա-  
տանները, կը ծափահարէր նոր թատերագիրները, մտերիմն ու  
խորհրդակիցն էր Յակոր Պէյին. Այս վերջնոյն թատրոնին մէջ  
1866 փետրուար 16ին տրուած երեկոյթի մըն է որ, իր Վահան  
ողբերգութեան ներկայացումէն յետոյ՝ աղքատներու ինպաստ  
գործած, Պէշիկթաշլեան արտասանած է իր ճառերէն մին, որուն  
մէջ բարեգործութեան ներբողը կը հիւաչ.

... (Դթութիւնը) երկնային բնագաւառներէն իշնալով երկ-  
րիս վրայ կը դեգերի միշտ, թշուառ մարդկութեան դողդոջ  
քայլից առաջն յոյս և միխթարութիւն կը սփոէ, անողոք բա-  
խտին հարուածները կը դարմանէ, արեանց վրաւ ծաղիկ կը  
ցանէ, և աւերակաց վրայ լոյս կը ծաւալէ. ուր որ ինքը կ'երկնար  
ամենայն ինչ ժպտի, ամենայն ինչ նորոգ կը ծաղկի ու կը  
կենդանանայ. ինքն է որ փափուկ ու վեհ սրտերը իրեն օթևան  
ընելով մարդկային ցեղը տագնապող աղէտից դէմ խնամակալ  
անձինքներ կը յարուցանէ, որ չեն սպասեր թէ աղքատը իրենց  
գայ, իրենք աղքատին կերթան հացը ձեռքերնին, անուշ ու սփո-  
փիչ խօսքեր ի շրթունս... ոհ, եթէ իրենց աշքին քան զբնաւս  
սխրալի և հաճելի տեսարան մը կայ, մարդոյ առ մարդ ցոյց  
տառած գթասրտութեան տեսարանն է. մէկը որ կիյնայ և միւ-

աը որ անոր ձեռք կը կարկառէ, մէկը որ կուլայ և միւսը որ նորա արցունքը կը սրբէ, մէկը որ վիրաւոր կը հեծէ և միւսը որ նորա վէրքը կը պատէ. այսպէս՝ գթոյ և թշուառութեան, ցաւոյ և մխիթարութեան խորհրդաւոր և անքննելի լծորդութեամբն և հակադրութեամբը կը վերականգնի, կը վսեմանայ և բարձրագուխ յառաջ կը քալէ առ նպատակն իւր՝ տիեղերաց ներդաշնակութեանց մէջէն»:

Յակոր Պէյ Պալեան եղած է մին այն Հայերէն որոնք ճշմարտապէս արժանի հանդիսացած են «Մեկենաս» ակտորուսին. Ոչ միայն իր ծախքով կառուցած է Օրթաքէօյի թատրոնը, այլ և թատերական գրականութիւնը մշակող գրագէտներու—մասնաւորապէս թէրգեանին ու Թղթեանին— նիւթական լայն աջակցութիւն շնորհած է. դերասաններէն շատերուն ամսական կապած էր. մասնաւորապէս օգնած է Աղամեանին զոր ջերմօրէն կը սիրէր. Պէնլեան պատմած է ինծի շահեկան միջադէպ մը որ ցոյց կուտայ մինչև ուր կը հասնէր Պալեանի սէրը Աղամեանի համար, ինչպէս և իր առատաձեռնութիւնը իրիկուն մը Պալեան կը կանչէ Աղամեանը, հարիւր ոսկի կուտայ անոր և կըսէ՝ «Ճեննեմ, մէկ գիշերուան մէջ պիտի կըրնամս ուտել այս գումարը». Աղամեան, որ այնքան մսխող էր որքան հանճարեղ, սարդանաբալեան գիշեր մը անցընելէ յետոյ՝ հետեւալ տոտուն կուգայ բացարձակապէս պարապ գրպանով մը ներկայանալ Պալեանին. Հայ թատրոնը իր առաջին շրջանի խստաբարոյ, դասական, զուտ կրթական փուլէն ելած էր արդէն, սկսած էր ըլլալ ճշմարիտ թատրոնը, գեղեցկութեան վառարան մը՝ ամեն բանէ առաջ, ազատ և անկաշկանդ, և ուր մինչև իսկ երևան կուգային թատերական «պոհեմ»ի բարքերը:

Բոլոր նախապաշարումները որոնք սահմանափակած ու կապկած էին հայ թատերական շարժումը՝ իր առաջին քայլերուն մէջ, այժմ արդէն ջախջախուած էին այդ շարժման բնական և անդիմազրելի յառաջխաղացութենէն. Այլ ևս՝ խաղերուն մէջ սէրը չէր վտարուէր, կամ քօղարկուած, քուլիսի մէջ երեալով չէր բաւականանար. կը տիրապետէր արուածներկայացումներուն մէջ։ Ու դերասաններուն հետ այժմ կերևային, նաև՝ հայ բեմին վրայ՝ դերասանուհիներ. ըստ ոմանց, առաջին Հայուհին՝ որ յանձն առաւ դերասանական ասպարէզին նուիրել ինքինքը, օր. Արուսեակ Փափազեանը եղաւ։ Պոլսոյ Հայոց թատերական շարժման մասին խանդավառ յօդուածի մը մէջ լու մայ

գոր հրատարակած է Սվաճեանի Մեղուն (1861 դեկտեմբեր 20), Միքայէլ Նալբանդեանց որ այդ պահուն Պօլիս կը գտնուէք, գրած է հետեւեալը. «Հայկական թատրոնի պատմութիւնը չէ պիտոյ մոռանայ. Արուսեակ և Աղաւնի Փափաղեան արգոյ օրիորդների անունները, որոնք առաջինն են որ քաջութեամբ ուաք կոլեցին թատրոնաբեմի վրայ, քաջութեամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի իւրեանց վրայ արած աղղեցութեան հետ, և յաղթելով նրանց հրապարակ իջանու իսկ Ս. Անգեղեայ Պոլոյ «Ծաղիկ» շաբաթեթերթին 1903 Փետրուար 1 ի թուով հրատարակուած յօդուածի մը մէջ օր. Ֆանին և օր. Աղաւնի Գէորգեան անունները կը յիշէ իրը առաջին հայ դերասանունիները, \*)

Նալբանդեանի այս յօդուածը գրուած է «Արևելեան թատրոն»ին բացման առթիւ. այդ յօդուածը շատ շահեկան է. Նալբանդեան անոր մէջ թէև չէ տուած թատրոնի գեղեցկագիտական ամենալայն ու ամենաճշշտ սահմանը, ըսած է գէթինչ որ պէտք էր և կարելի էր ըսել այդ շրջանին՝ թէ թատրոնի օգտակարութիւնը չայց բացատրելու և թէ այդ գեռ խակ հասարակութեան հանդէպ անհրաժեշտ եղող ընտրողականութիւնն ու զգուշութիւնը մատնանշելու համար, ահա այդ է յօդուածին գլխաւոր մասերը.

«Այս մարդը միայն կարող է նախապաշարեալ հայեացք ունենալ թատրոնականաց վրայ, որ կարծում է թէ թատրոնը մի տեղ է, ուր զուարձանալու համար միայն երթում են մարդիկ. բայց միթէ մյդ է թատրոնի բուն և էական խորհուրդը:

\* ) «Բերայի Նաումի թատրոնին մէջ թուրքերէն լեզուով բաւակար ասեն ներկայացումներ կուտան առանց կին դերասանունի մը ունենալու իրենց մէջ։ Ստեփան Էքշեան թուրք և հայ թատրոնին պէտքը միանգամայն կը լրացնէ յաջողելով գտնել հայ օրիորդ մը որ յանձն առնէ ժամանակին բարեբու այդ անսերող շրջանին, կուրծք տալ զանազան չարխասութեանց... 1866-ին վերջերը Մէօհիւրտար (Գատը գիւղ) արուած հայերէն առաջին ներկայացման միջոցին բեմը կ'ելլէ առաջին հայ դերասանունին օր. Ֆանին անուամբ։

«Օր. Ֆանին—իր անուամբը օր. Աղաւնի Խամսեան—իակը չմնաց... 1868-ին, օր Ֆանիին գործակից կը գտնէնք մաս օր. Աղաւնի Գէորգեանը որ նոյն տարին Սրապիոն Հեքիմեանի կազմած խումբին մէջ ուշագրաւ դիրք մը գրաւելու կարող կը լլար. Ու երբ 1861 դեկտ. 14-ին Արեւելեան թատրոնը կը կազմակերպուի, դերասանունիներու խումբը աւելի կը բազմանայ, որոնց մէջ առաջին կը ներկայանան օր. Արուսեակ Փափաղեան և օր. Ֆանին։

«Թատրոնի բեմը ստոր չէ ուստումնական ամբիոնից. թատրոնի բեմն է այն աթոռը, ուր նստում է փիլիսոփայութիւնը և մարմնաւորելով բանը կենդանի, գործնական գաղափարներով և օրինակներով, ազատում է հասարակութիւնը այդ գաղափարքը երևակայութեամբ միայն ըմբռնելու աշխատութիւնից. թատրոնի բեմն է այն ահեղ դատաստանը, ուր արդարութիւնը և յանցանքը, առանց աչառութեան, ստանում են իւրեանց արժանի հատուցումը: Մարդկային բանականութիւնը, միայն այդ բեմին տուել է այն կախարդական մեծ զօրութիւնը, որ մի ակնթարթում ցոլացնում է բոլոր հանդիսականների սրտի մէջ ուրախութիւն, տրտմութիւն, զարմանք, զմայլանք, ցաւ և կարեկցութիւն: Մի խօսքով այդ բեմը տիրում է մարդու բոլոր հոգերանական կարողութիւններին:

«Զկայ մարդ որի վերայ ազդեցութիւն չդործէ թատրոնը. չկայ մարդ, որ չկարողանայ մի օգուտ քաղել այն օրինակներից, որ մարդկային կեանքի փորձերի որպէս հետևանը տրված էին թատրոնաբեմի վերայ: Նա մի նոր տեսակ դպրոց է, ուր ուսանում են ամէն հասակի մարդիկ: Նա ուսուցանում է գեղեցիկ հայախօսութիւն, նա մշակում է լեզուն և աննկատելի կերպով ներս է բերում ազգի մէջ ընտիր ոճեր և ազդու դարձուածներ. նա չէ միայն ազնուացնում հասարակութեան գաղափարքը, այլ և ցոյց է տալիս առաքինութեան վսեմութիւնը, մոլութեան վատթարութիւնը. առաջինին խրախուսելով և երկրորդին զգուշացնելով և ոչ միայն այսչափ նա քրքրում է ընտանեկան կեանքը, քննում է նորա և ամենանուրը կողմերը և մերկպարանոց դնում է հասարակութեան դատաստանի առաջս:

«Բայց այն ըոսէին, հասարակութեան մնում է միայն ընդունել մինը և մերժել միւսը. քանզի արդէն համոզված է, քանզի քուէն ձգված է: Հասարակութեան սիրտը և զգացմունքը, ախտակից լինելով անցքին, զուգահեռաբար՝ երթում էին գործողութեան հետ. դերասանների ցոյց տուած ախտերը և կիրքերը արդէն բացարձակվել էին հասարակութեան ջիղերի վերայ:

«Հասարակութիւնը գիտէ այս, քանզի զգում է քանզի մարդ է: Եւ թատրոնի մէջ նա մոռանում է իւր նախապաշարմունքը դերասանների և դերասանուհեաց ընդդէմ, նա շատ անդամ պատրաստ է զափնիներով պսակել այնտեղ այդ նուիրական տաճարի քուրմերը և ըրմուհիքը. այն, և պսակում է իսկ. այն, և չէ խնայում իւր կոկորդը կեցցէներ գոռալով, չէ խնայում

իւր ձեռքերը և ձեռնոցները, որ շատ անգամ մի երեկոյի մէջ պատառվելով անպիտանանում են կատաղի ծափահարութիւնից: Ինչ է սորա պատճառը:

«Թատրոնի մէջ անկեղծ է հասարակութիւնը: Թատրոնի դուռի մօտ ցած է զնում դէմքից այն դիմակը որ աշխարհի սուս դասակարգութիւնը գրել են նորա երեսի վերայ. նառապէս մի օտարաշխարհ մտանում է թատրոնի մէջ վկայ լինելու միայն մի անցքի, մի գործողութեան, որից մի վեաս դալու շէր նորա անձնական շահին:

«Բայց թատրոնից դուրս գալու ժամանակ, երբ պիտի մտանէ դարձեալ իր ասմոսփէրի մէջ, չէ մոռանում իւր հետառնուլ իւր դիմակը, դարձեալ զնում է աչքին տեսութիւնը խարդախող ակնոցները և ահա դերասանը և գերասանունին փոքրանում են նորա աշքի առաջն:

«Ամենափոքր է նա, որ ուրիշին համարում է փոքր և ամենասոր, որ իւրեան համարում է բարձր ուրիշ մարդերից:

«Այսպէս լինելով բաների կարգը, իհարկէ ոչ ոք չէ ցանկանում հանդէս զալ թատրոնաբեսի վերայ, քանի որ այստեղ ոտք կոխողը գրեթէ հասարակաց անարգութեան պիտի հանդիպի: Եւ միթէ պակամ քաջութիւն հարկաւոր է, հասարակաց մի սխալ կարծիքը ուսքի տակ կոխելով, նոյն այդ հասարակութեան էական օգտին սպասաւորելու համար. միթէ յաջողութեան մեծութիւնը նորա արգելքների և խափանների մեծութեամբ չէ չափվում: Միթէ շմատ մարդիկ կան, որ հասարակաց սխալ կարծիքը արհամարհելով, պիտի կարողանային ցոյց տալ իւրեանց մէջ այդ բարոյական ոյժը, որ յետոյ նոյնը ընքուշ սեռից յուսալու իրաւունքը ստանայինք:

«... Յոյս ունինք թատրոնական վերատեսչութեան կողմից, որ նա մանաւանդ ուշադրութիւն դարձնէ Ա. թատրերգութեանց լեզուի մաքրութեան, լստակութեան և միութեան վերայ և Բ. ներկայանալի թատրերգութեանց ընտրութեան և թարգմանութեան վերայ: Ոչ ամենայն թատրերգ, որ կարող է երեկի որեիցէ կրոպական քաղաքներում յարմար է հայկական քեմին, ոչ ամենայն երոպական դարձուած հում հում թարգմանուելով կարող է հայանալ:

«Հայոց ազգի ընտանեկան կեանքը խեղճ է ինչպէս մի ասիական ազգի կեանք, բայց խեղճութիւնը դէպի թշուառութիւն կը փոխվի եթէ կրոպական ընտանեկան բարքի զեղսութիւնքը և աւելանքը որպէս քաղաքական թութեան յատկութիւնք պատուաստվէին հայկական ընտանիքի վերալ:

«Արևելեան թատրոն» ին բացումը տեղի ունեցած է 1861 դեկտեմբեր 14-ի իրիկոմնը՝ նառամի թատրոնը՝ ինչպէս յայտնի է՝ զուտ հայկական թատրոն մը չէր. Փերայի մէջ ազգային թատրոն մը ունենալու պէտքը կը զգացուէր ըաւական ատենէի վեր. այդ պէտքը լրացուցին 1861-ին Ալթուն-Տիւրբի եղբայրները՝ Դրիգոր Ֆրէնկեան և Գրիգոր Քուրտանեան եղբայրներուն գործակցութեամբ. Ալթուն-Տիւրբի Առաքէլ և իր երեք եղբայրները, բաջ իտալագէտ և ջերմ թատերասէր, արդէն 1860ին Հայերէն ներկայացումներ տուած էին հոն, բայց գիւղին թուրքերը, այս նորութենչն զայրացած, քիչ յետոյ եկած թատրոնը փլցուցած էին: Այս ատեն, այդ չորս եղբայրները, վերոյիշեալ երկու վաճառականներու հետ, վարձեցին Փերայի Ալքազար անուն սրճարան - թատրոնը որ Հայոց եկեղեցւոյն կը պատկանէր, և դայն անուանեցին Արեւելեան թատրոն. այլ ևս այդ թատրոնը եղաւ հայ թատերական շարժման կեղրոնը. բայց ուրովիետև այդ թատրոնը մեծ բեմ չունէր, ընդարձակ տեսարան պահանջող մեծահանդէս խաղերը կը ներկայացուէին նորէն նառամի թատրոնին մէջ: Այսպէս, 1862 մարտ 23-ի իրիկունը Պէշիկթաշլեանի Արշակ Բ.-ը շատ շքեղ կերպով ներկայացուցած են՝ ի նպաստ աղքատաց՝ նառամի թատրոնին մէջ. և այդ իրիկունն է որ Պէշիկթաշլեան ինքն իսկ կատարած է մեծն ներսէսի գերը: Այդ ներկայացման ներկայ գտնուած են նոյն իսկ Պոլսոյ Փրանսերէն լրագիրներու խմբագրապետները, և շահեկան է հոս յիշել այն ներբողալից յօդուածները զոր նուիրած են այդ առթիւ հայ թատրոնին.

Ժուրնալ թերթը կը գրէր հետևեալը \*).

«Աղքատաց համար ներկայացուած հայկական թատերախաղերը միշտ գեղեցիկ են, և այս ուրբաթ իրիկուան գոյացած արդիմքը որ խել մը թշուաններու մխիթարութիւն պիտի տայ՝ մեր ըսածին յատանի վկայութիւն մ'է:

«Ասանկ ճշմարտախօս գումարի մը առջև հարկ չմնար ըստելու թէ նառամի թատրոնը բովանդակ լեցուն էր, և չկար օթեակ մը կամ նստարան մը որ կրկնապատիկ գրաւեալ չըլլար: Բայց ամենէն աւելի նշանակութեան արժանին ան է որ այս ամեն օթեակներն ու նստարանները ազգին ամենէն երեւելի ու մեծամեծ ընտանեաց անդամներէն բռնուած էին:

\*) Այս թարգմանութիւնները նոյնութեամբ կ'արտատպեմ Մասիսէն:

«... Յիշեալ խաղին համար տեսնուած հաւանութեան-նշաններն այնչափ եռանգուն ու միաձայն էին, որ քանի քանի-անգամ ցաւեցանք Հայոց լեզուն չհասկնալուս վրայ, որով գը-րած էր պ. Մ. Պէշիկթաշլեան այս ողբերգութիւնը...»:

Խոկ Քուտիէ տ'Օրիան կը գրէր.

«... խաղը խիստ մեծ հաւանութիւն ստացաւ. մէկ քանի հատուածները որ զգացմամբ լի էին մոլեզին ծափահարու-թիւններ գրգուեցին. Հեղինակին լեզուի մաքրութեանն ու ոճի գեղեցկութեանն վրայ գովեստներ ըրին մեզի: Պ. Պէշիկթա-լեան Հայոց ամենայարգի գրիչներէն մէկն է: Այս գովեստը իր նախանձորդները կուտան իրեն, որով կրկնապատիկ արժէք կունենա:»

«Մեր տեսած հայ թատրերգութիւններուն մէջ ամենէն աղէկ խաղացուածն այս ողբերգութիւնն էր. Հեղինակն ալ գլխաւոր գերերէն մէկը ներկայացուց. և բուն գերասանի մը պէս իր պաշտօնը կատարեց: Միւս ընկերներն ալ արժանի եղան զրուատեաց: Խոկ հայկական խումբին առաջին օրիորդը գերազանցեց. վրան տեղացած պատկերու տարափը հանդիսա-տեսաց գոնութեանն ապացոյց էր: Ասոնց լաւ թատրոն մը պէտք կըլլայ:

«Հիմակուց կը գուշակենք թէ Հայերը մօտաւոր ապագայի մը մէջ ընտիր թատրերգութիւններ և ընտիր գերասաններ պիտի ունենան»

Պէտք է նկատել անցողակի թէ այս յօդուածին մէջ հայ գերասանուհի մը գովուելը ցոյց կուտայ որ Արշակ Բ. ին մէջ կնոշ գեր մը աւելցուած էր: 1866 ի Մ'ասիս ին մէջ, Պ. Պառնասեան, խօսելով Արշակ Բ-ի ներկայացման մը մասին, կը յիշէ Շապուհի դուստը Ռոբսանէի գեր մը. այդ գերը պարզա-պէս Ռոմիզդի գերն է ստացած իր բուն կանացի նկարագիրը, զոր՝ հայ թատրոնի սկզբնական շրջանին ամօթիած օրերուն մէջ Պէշիկթաշլեան ստիպուած էր սքօղել: Ցաւալի է որ Պէշիկ-թաշլեանի գործերուն առաջին տպագրութեան մէջ, հրատարա-կիչները «Ռոմիզդ» ձեւ պահած են՝ փոխանակ բուն հարազատ-ընոքսանէ» ձեւ պահպաններու:

Տարիի մը չափ տևեց «Արեւելեան թատրոն»-ին թատե-րական գործունէութիւնը, ամենամեծ փայլով և ոգևորութեամբ: Այդ միջոցին բեմի վրայ փայլող ամենէն ուշագրաւ գերասան-ներն էին Պէտեան, Էրշեան, օր. Արուսեակ Փափազեան-թայց յանկարծ գժառութիւն մը ծագեցաւ էքչեանին և թատ-

բոնին տնօրէններուն միջն. 1862 ի վերջերը, իրիկուն մը, ներկայացման մը կէսին էքշեան կուգայ բեմին վրայ յայտարարել թէ դերասանները որոշած են չշարունակել խաղը, որովհետև դժգո՞ն են տնօրէններէն որոնք կանոնաւորապէս չեն վճարեր զիրենք. հասարակութիւնը կը զայրանայ երեկութին այդպէս կիսատ մնալէն, և ներկայացումը կաւարտի աղմուկի ու խայտառակութեան մէջ: Այդ դէպքը վնասած է պահ մը թատերական գործին, վարկարեկելով «Արևելեան թատրոնը». Ժողովուրդը մեծ մասամբ այլևս չէ ուզած յաճախել այդ թատրոնը. Պէսլեան ինծի յայտնած է որ էքշեան անարգար էր իր ամբաստանութեան մէջ՝ Ալթիւն-Ճիւրըիներուն դէմ, որոնք հազարաւոր ոսկիներ իրենց գրպանէն ծախսած էին թատրոնին համար, և թէ անձնական հակառակութեանց պատճառով այդ վարմունքն ունեցած էր: Թերթերէն ոմանք, մասնաւորապէս Մասիսը, փոխանակ յանդիմանելու ժողովուրդը, որ այդպիսի պատահական անսախորժութեան մը համար կը լքանէր թատրոն մը որմէ այնքան բարոյական դասեր ու գեղեցկագիտական վայելքներ ստացած էր, տնօրէններուն դէմ պայքար մը կը սկսին, մատնանիշ ընելով կարգ մը թերութիւններ—միջնարարներու երկայնութիւնը, ներկայացմանց որոշուած ժամուն չսկսիլը, ծանուցուած խաղի մը տեղ մերթ ուրիշ խաղ մը տրուիլը— թերութիւններ որոնք եւրոպական ամենամեծ թատրոններու մէջ ալ կը տեսնուին երբեմն: Ա. Մ. Գարագաշեան՝ որ այդ միջոցին գործակցած է թատրոնական շարժման՝ թարգմանելով քանի մ'եւրոպական խաղեր (ինչպէս Ռինեարի խալամուլլ), Մասիսի մէջ հրատարակած է շատ ողջամիտ ու զօրեղ պատասխան մը այդ անիմաստ ու փոքրոգի խծրծանքներուն՝ այդ ուղով նոյն իսկ Մասիսի մէջ երեցած յօդուածի մը առթիւ.

«Այն մասնաւոր կէտերը, կըսէ Գարագաշեան, որոնք իբրև թերութիւն յառաջ կը բերէք, արդարէն ճշմարիտ իրողութիւններ են, բայց անոնցմէ հազիւ թէ թատրոնին տնօրէնութիւնը կրնայ մեղադրութիւն. ոմանք լոկ անհաճոյ դէպքեր են որոնք անակնկալ պատահած են և կրնան պատահիլ. ոմանք ալ ալլալելով կամ ստուարացնելով յիշուած են: Բայց... եթէ յիշեալ կէտերուն ամենն ալ իրօք այնպէս ըլլային ինչպէս որ յիշուած են, այսինքն ճշմարտապէս ուղղելի ակամայ թերութիւններ, տակաւին ուրիշ բան չեն եթէ ոչ նիւթական պակասութիւններ: Երբ բանի մը նիւթական երեսը կամ արտաքին երեսոյթը կը դիտենք, անոր բարոյական կողմն ալ նկատելու

պարտաւոր ենք, եթէ կուզենիք որ մեր տեսութիւնը կատարեալ  
և մեր կշիռն արդար ըլլայ: Հիմայ պիտի հարցնեմ ձեզի թէ  
թատրոնը նիւթականէն կամ արտաքինէն զատ աւելի բարձր  
և աւելի պատուական ուստի և դիտողութեան աւելի արժանի  
երես մը չունի, զոր ես թատրոնին բարոյական և ներքին  
տեսութիւնը կանուանեմ: Կամ աւելի յայտնի ըսեմ. միթէ  
Արևելեան թատրոնը մեր հասարակութեան համար միակ մյուն  
ատեն արդիւնաւոր, և նետեաբար անոր համակրութեանն ու  
քաջալերութեանց արժանի եղած պիտի ըլլար, եթէ ձեր յիշած  
նիւթական պակասութիւնները չունենար. այսինքն եթէ տեսա-  
րանները ի ոստացուած ժամանակին բացուէին, եթէ վարա-  
գոյններուն միջոցները քիչ մ'աւելի կարճ ըլլային, եթէ երբեք  
հրատարակուած խաղի մը տեղ ուրիշ խաղ չտրուէր, և ասոնց  
նման թերութիւններ զորոնք կը յիշէք: Ըստ ևս այնպէս չէ.  
Ես թատրոնին մէջ բարոյական երես մը կը նկատեմ, և ան է  
ըստ իս պատուականը: Ես կը նկատեմ թէ թատրոնը մեր  
հասարակութեան համար ինչ ընկերական օգտի նպաստ  
եղաւ և պիտի ըլլայ. անոր, իբրև ընկերութիւն մը, ուրիշ  
ընկերութեանց քով ինչ համարում և դիրք տուաւ. ինչ զոհերով  
յառաջ եկաւ, և իր շարունակութեանը մէջ տակաւին ինչ զոհեր  
կը պահանջէ. ժողովրդեան իմացական և բարոյական կենաց  
յառջադիմութեանը համար ինչ բանասիրական և զգացողական  
կարեռութիւն ունի. վերջապէս իր սկիզբէն ի վեր նիւթապէս  
և բարոյապէս գոնէ այնչափ յառաջդիմութիւն չցուցուց  
որչափ նոր շարժելու սկսող ժողովրդեան մէջ կարելի է: Թատ-  
րոնին աս ներքին և բարոյական երեսը արտաքինին, ուստի և  
ձեր յիշած նիւթական թերութիւններուն հետ կշռելով, կը  
խորհիմ թէ արդեօք կրնամ, պէտք կամ վայելուչ կամ արդմը  
է որ ժողովրդեան կողմէն կամ ժողովուրդին ըսեմ թէ՝ «Հասա-  
կը բակութիւնը իրաւունք ունի չյաճախելու անպիսի տեղ մը  
ուր իր տուած ստակին փոխարէն իր դիւրահաւանութեանը վրայ  
կը ինդան և իր վստահութեամբը կը զեղծանին: ... Իմ դատո-  
ղութիւնս այսպէս չէ. Ես նախ չեմ համարձակիր վճռելու թէ  
թատրոնին անօրէնութիւնը կամաւ թոյլ կուտայ որ թատրոնին  
մէջ թերութիւններ սպրդին, ետքն ալ կը նստի հասարակու-  
թեան վրայ կը խնդայ թէ ինչպէս աղէկ ժողովուրդը խարե-  
լով ստակը կառնեմ: Ասոր հակառակ գիտեմ թէ թատրոնին  
տնօրէնութիւնը մինչև հիմայ ամէն բան ըրաւ և ընելու պատ-  
րաստ .է որ հասարակութեան փոքր տհաճութեան մ'անգամ  
առիթ չտայ. և երբ իր ջանքերուն հակառակ թերութիւններ և

ժողովրդեան գանգատելու առիթներ կը տեսնէ, ոչ միայն շխնդար, այլ և կը վշտանայ և կը տրտմի, քանզի իր շահուն դէմ է, իր նպատակին ալ, որ ազգին պատիւն ու հասարակութեան գոհութիւնն է...»

«...Երկրորդ, թատրոնը ընկերական կարգադրութեանց մէջ գլխաւորն է, քաղաքակրթութեան մէջ մտնել ուզող ժողովրդեան մը համար կենսական պէտք մըն է. և մեր հասարակութեան մէջ թատրոնի հաստատութեան դէպքը՝ հասարակութեանց յառաջադիմութիւնը դիտող և անոր փափաքող միտքերու՝ հայ հասարակութեան համար նշանաւոր պարագայ մը ճանչցուեցաւ. Արևելեան թատրոնը, իբրև մասնաւոր ընկերութեան մը ձեռնարկութիւնը, մեծ զոհեր ըրաւ, և ըրած զոհերուն հետ ալ յառաջդիմութեան համար ջանքեր պակաս չըրաւ. այս յառաջդիմութիւնը զգալի և շատուրէն վկայուած է, քանզի, եթէ ոչ միշտ, գէթ շատ անգամ, իր չափուն և հասակին համեմատ, հասարակութեան վրայ ըրաւ ան ազգեցութիւնը որ թատրոնին բնութենէն կը պահանջուի. մեր հասարակութիւնը, գէթ չափով մը, աւելի քիչ անգամ չեւաւ հայ թատրոնին գեղեցկին ու վսեմին հեշտականութեամբն ու հիացմամբը պաշարուած, որչափ ուրիշ հասարակութիւն մը իր թատրոնին. լեզուն, որ ընկերականութեան մէջ բնական գործողն է, սկսաւ շարժում մը ստանալ, այնպէս, որ մեր հասարակութիւնը կը սկսի ճաշակ իմանալ իր լեզուն, և կհուզէ որ տեսարանն իրեն հայերէն խօսի քան թէ շատերուն աւելի ընտանի տիրող լեզուով մը: Ուստի այս տեսութեամբ ալ, եթէ հասարակութիւնը քանի մը թերութեանց համար թատրոնը ոտքը չկոխելու որոշում ընէ, կարճամիտ վրէժինդրութիւն մը ըրած կըլլայ, քանզի այս գործը լոկ իբրև շահադիտական ձեռնարկութիւն մը նկատած կըլլայ և ոչ ազգային և ընկերական կարգադրութիւն մը:»

Այս վճիտ ու այնքան զօրեղօրէն փաստաբանուած կոչը անազգեցիկ մնաց: Հասարակութիւնը շարունակեց քէն պահել «Արևելեան թատրոնին» դէմ: Դերասանական խումբն ալ արդէն պառակտուած ու մասամբ ցրուած էր: Եքշեան, Օր. Արուսեակ Փափազեանի և Օր. Ֆանինի հետ գնաց Զմիւռնիա, ներկալացմանց շարք մը տալու. բայց հասարակութիւնը շատ պաշլ ընդունելութիւն ըրաւ այս խումբին՝ զայն պատճառ նկատելով «Արևելեան թատրոն» ին անկման. եքշեան վերջնապէս քաշուեցաւ գերասանութենէ. իր օրինակին հետեւեցաւ նաև Օր. Ֆանին. օր. Փափազեան ամուսնացաւ Սոփոն Պեղիրճեան ծանօթ գծագրիշին հետ, և հակառակ որ հայ թատրոնին ամենէն փայլուն ա-

բուևստագիտուհիներէն մին էր եղած, այլ ևս չերևցաւ բեմի վրայ:

1864-ին, Ալթուն-Տիւրրի եղբայրները, իրենց ազնիւթատերասիրութեանը մէջ ամուր և անվկանդ, ուզեցին նոր ճիգ մընել վերականգնելու համար թատերական գործը, հակառակ հասարակութեան ապերախտ վարմունքին. Փլցուցին «Ալքազար»ի շնչը և անոր տեղ աւելի մեծ ու շրեղ թատրոն մը կառուցին, զոր գարձեալ անուանեցին «Արևելեան թատրոն»։ այս անգամ անօրէնութիւնը յանձնեցին Սրապիոն Հերիմեանին, որ Նաումի թատրոնին մէջ տարիներէ ի վեր թատերական ներկայացմանց սարքան գործակցած, մեծ փորձառութիւն ունէր. Հէքիմիան իր հետ բերաւ նաև Նաումի թատրոնին գգեստայարդարը, Հոչի անուն իտալացի մը, Իտալիայէն հրաւիրեց Առթի կոչուած ծերունի քաջավարժ գերասանապետ մը՝ փորձերը վարելու, տեսարանները կազմակերպելու համար. ներկայացումները վերսկսան, և հասարակութիւնը վերստին խուժեց թատրոնը որ իր նախկին ոգեւորութիւնն ու փայլը գտաւ նորէն, ինչ որ սակայն շատ երկար չտեսեց:

1870-ին այդ թատրոնը, ինչպէս և Նաումինը, այրեցան Փերայի մեծ հերդեհին մէջ: «Արևելեան թատրոն» ին աւերակ-ներուն վրայ նորէն կառուցուեցաւ թատրոն մը, որ այլ ևս կոչուեցաւ Nouveau théâtre français, ուր արուեցան այնուհետեւ թրեթէն, և անաւանդ գրանսերէն թատերգութիւններ, օֆերեթներ, ու երրեմն ալ հայերէն խաղեր. այդ թատրոնն ալայրեցաւ 1892-ին, և տեղը կառուցուեցաւ պանդոկ - ճաշարան մը:

1861-էն սկսեալ, թատերական շարժումը տարածուեցաւ Պոլսէն գուրս՝ այլ և այլ հայաշատ քաղաքներու մէջ: 1861-ին, Զախունիոյ Հայերը հաստատեցին թատրոն մը, ուր տեղական խումբեր ինչպէս և Պոլսէն գացող գերասանախումբեր տարիներով ներկայացումներ տուին: 1863-ին, Տրապիզոնի երիտասարդութիւնը դերասանախումբ մը կազմեց և շարք մը ներկայացումներ տուաւ: Նմանօրինակ ջանքեր եղան, թէպէտ կարճատե, ուրիշ քաղաքներու մէջ:

1865-ին, Պոլսոյ Կէտիկ-Փաշա թաղին մէջ Աբրահամ Փաշա Երամեան կառոյց թատրոն մը, որ կոչուեցաւ «Օսմանեան թատրոն»։ Թուրք հասարակութիւնն ալ սկսած էր համառնել թատրոնէ, թուրք գրագէտներուն մէջ ձգտումն արթնցած էր՝ քարակէօզ-ի ու ևմէյտան օյունուա-ի աւանդական ու տարրական ներկայացմանց տեղ եւրոպածե թատրոն մը ստեղծելու. այդ ձգտումներն իրականացնելու համար էր որ

«Օսմանեան թատրոն»ը հաստատուեցաւ. գերասանախումբը կը բաղկանար միմիայն Հայերէ, դերասանապետն էր Յակոր Վարդովեան. թատրոնին թրբական թատերախաղերը կը հայթալթէին Քէմալ Պէյ, Ահմէտ Միտհաթ Պէյ, Ապտիւլ Հաքը Համիտ, Պէտրի Պէյ, Իրֆաթ Պէյ, և այլն: Այս գրագչտները ինչպէս և հայ զրողները, շատ մը եւրոպական գործերու թրբական թարգմանութիւններ ալ կը յօրինէին արդ թատրոնին համար. թրերէնը Պոլսոյ տիրական և ամենէն շատ տարածուած լեզուն ըլլալով, «հասարակութիւնը սկսաւ շատ աւելի հոծ բազմութեամբ Օսմանեան թատրոնը խռնուիլ քան Արևելեանը. Վարդովեան, ճարպիկ ըրէժիսէօր», միջակ գերասան, անզարգացած միտք, կոպիտ ու շահամոլ նկարագիր, այդ նոր ուղղութեան գլուխ կանգնելով, մեծ վնաս հասցուց զուտ-հայկական թատերական շարժումին. Օսմանեան թատրոնը, թէպէտ հիմնադիրները, գերասանները և տնօրէնը Հայ էին, հայկական թատրոնին անկումը պատրաստեց և թրբական թատրոնին ծնունդին ու զարգացման նպաստեց: Շաբաթը չորս անգամ թրերէն ներկայացումներ կը տրուէին այդ թատրոնին մէջ, և մէկ անգամ հայերէն: Հայ հասարակութիւնն ալ, մեծ մասամբ՝ ալ կարծես ձանձրացած «հայրենասիրական» խաղերէն-կամ բարձր ու վսեմ ոճով եւրոպական թատրերգութիւններէն, ու թրերէն լեզուն իրեն աւելի մատչելի լինելով քան մաքուր հայունը, սկսաւ նախընտրել «Օսմանեան թատրոն»ը «Արևելեան թատրոն»էն. մանաւանդ որ Վարդովեան, գործի մարդ ամէն բանէ առաջ, իր ներկայացմանց մէջ շատ մեծ տեղ մը կուտար «զուարճալի» տարրերու, - ժամանակից կեանք առնուած խաղեր, կատակերգութիւններ, և հուսկ ապա՝ ֆրանսական օփերեթներ թրբերէնի վերածուած, ու նոյն իսկ անոնց հետևողութեամբ՝ թրբական օփերեթներ, Տիգրան Զուհաճեանի. և Ահմէտ Միտհաթի երաժշտութեամբ: «Արևելեան թատրոն»ը այդ օրեղ մքցումին դիմադրելու համար, ինք ալ փոխեց իր ուղղութիւնն ու ոգին, «Օսմանեան թատրոն»ին յայտագիրն ընդգրկեց, ինք ալ մեծ տեղ մը տուաւ իր բեկերթուարին մէջ տաճկերէն խաղերու, կատակերգութիւններու, օփերեթներու: Հայկական թատրոնը, ոչ միայն այլ ևս չէր այն «կրթական» յարկը զոր բաղձացած էր խստաբարոյ Հ. Մինասեանը, այլ և կը դադրէր նոյն իսկ ըլլալէ ինչ որ իր բուն նկարագիրն է, «գեղարուեատի տաճար» մը, ինչ որ Պէշիկթաշլեան ու Նալբանդեան կուզէին որ ան ըլլար: Հսել չեմ ուզեր որ թեթև կատակերգութիւնն ու օփերեթը պէտք է բոլորովին վտարուին:

թատրոնէն. անոնք ալ գեղարուեաի մէկ բաժինը կը կազմեն— թէպէտ ամենախոնարհ բաժինը—և իրենց տեղը ունին թատերական աշխարհին մէջ. այդ տեղը սակայն պէտք է որոշ ըլլայ, իր յատուկ անկիւնին մէջ սահմանաւորուած, չխառնուի մեծ արուեստի բաժնին հետ, ու մանաւանդ չփերակշուէ անոր վրայ. Փարիզի պէս ազատ քաղաքին մը մէջ, ուր այդ փոքրիկ ու չարաճճի—և իրենց ուրոյն հրապուրն ունեցող— սեռերը այս քարգացած են, անոնք իրենց յատուկ թատրոններն ունին և «թէաթր Փրանսէն» կամ «Օտէոն»ը երբէք նդիպու աղքային կամ «Սիառին» քով տիկինն Անկոյի աղջիկը կամ ժիրոֆլէ ժիրոֆլան պիտի չնիւրընկալէ; Իսկ մերինին պէս դեռ անկազմ հասարակութեան մը համար, այդ սեռերուն մուտքը մեր թատրոնին մէջ՝ վաղահաս էր անշուշտ, և անոնց տիրապետումը՝ աղետաւոր, թէ բարոյական, թէ գեղեցկագիտական տեսակչուով: Երկդիմի ու գուհիկ հաճոյքը զօր անոնք կուտային, մեծապէս նպաստեց մեր հասարակութեան՝ բարձր թատրոնէ, պաղելուն: Օֆերեթին ու թեթև զաւեշտներու տիրապետումէն ալ աւելի վնասակար եղաւ թրքերէն լեզուի տիրապետումը. ատով՝ հայ թատրոնը արդէն իր հիմէն կը խախտուէր, մեր բնիկ լեզուն իսկ՝ որ մեր թատրոնին ազդայնութեան գլխաւոր նեցուկը պիտի ըլլար՝ տեղի տալ սկսելով հասարակութեան ստուարագոյն մասին աւելի հասկանալի եղող օտար լեզուի մը առջև:

Խեղա Պէշիկթաշլեան: Ո՞րքան տիրելու էր, իր մահէն առաջ իսկ տեսնելով այդ ապականումն ու անկումը ուր արդէն կը գահավիժէր իր այնքան գուրգուրանքով և սուրբ խանդավառութեամբ, ազնիւ ու անշահախնդիր եռանդով հիմնած գործը: Հայ թատրոնին վրայ, ուր Վարդաններու, Ներսէսներու Վահէններու, Վահաններու, Սանդուխտներու, Հռիփսիմէններու, Համլէթներու, Միւյ Պլաններու, Ֆրանց Մուրներու, Էրնանիներու, Բրուտուններու ազնիւ դէմքերը պատկերացած էին մինչև այն ատեն՝ հայկական բարբառին հարազատ շեշտերովը ամենավիճ զգացումնը տարածելով ժողովրդին մէջ, այժմ հայ դերասաններ միւնոյն բեմին վրայ կուգալին թրքերէն լեզուն հնչեցնել՝ գուհիկ կատակերգութիւններու մէջ, կերևային Օֆենպախի և Լըքոքի խեղկատակ հերոսներուն դիմակին տակ ու կերգէին.

Սաքբալը ուզուն, սաքբալը ուզուն  
Ագամեմնուն...

Մասիսի 1868 սկզբամբեր 28-ի թիւին մէջ, յօդուածագիր մը որ «Վահամ» ստորագրած է, (և որ շատ հաւանականաբար

Դրիգոր Օտեանն էր), հետևեալ ցաւագին տողերով կողքար հայ թատրոնին այդ անկեալ վիճակը. «Արևելեան թատրոնը իւր նորատի և այնքան սուղ ժամանակի մէջ անակնունելի փառաց գագաթէն մինչև «քաֆէ շանթանցի ստորնութեան նուաստացաւ. Բնչպէս այն ընտիր խումբը որուն բազմաթիւ ճիգերը երր զինքը կատարելագործութեան հասցնելու վրայ էին, այսօր ցրուած և անհետ եղած է, ամենափոքր բացառութեամբ մը... վասն զի Հայը զեռ թատերասէր չէ, և եթէ հաւատալու արժանի է իմաստասիրին սա խօսքը թէ «թատրոնը ազգաց փորձաքարն է», պէտք է բնականաբար հետեցնել թէ Հայը զեռ քաղաքակրթեալ չէ»:

«Արևելեան թատրոնը», հակառակ իր սկզբնական ուղղութենէն հեռանալով «Օսմանեան թատրոն»ին ճամբուն հետևելուն, չկրցաւ արդէն մրցումին մէջ յաղթել. Վարդովեան յաջողեցաւ. «Արևելեան թատրոն»ին լաւագոյն զերասանական ուժերը մէկիկ մէկիկ իրեն քաշել. և Փերայի մեծ հրդեհով փճանալէ առաջ, «Արևելեան թատրոն»ը արդէն ինկած էր և իր երբեմնի պատկերին մէկ այլանդակուած ու խարխուլ ուրուականը միայն կը ներկայացնէր:

1867-էն սկսեալ, Վարդովեանի խումբը ամառները իւսկիւտարի «Ազիզիէ» թատրոնին մէջ ներկայացումներ կ'երթարտալ, մեծ մասամբ թրքերէն լեզուով: Քանի մը տարի յետոյ, Աթապէյ անուն թուրք մը գնեց այդ թատրոնը, նորոգեց, մեծցուց, զարդարեց զայն, և այնուհետև ան կոչուեցաւ «Աթապէյի թատրոն». Երկայնատեսն այնտեղ տրուեցան ներկայացմանց շարքեր, թրքերէն և հայերէն. հայերէն ներկայացմանց մէջ մեծաեղ մը կը գրաւէին Պետրոս Դուրեանի միամիտ բայց կրակութատերախաղերը, որոնք վերջին աղաղակներն էին հայկական «հայրենասիրական» թատրոնին: Հող ալ սակարն «հայրենասիրական թատրոն»ը մեծ ճիգերով հազիւ կը հաներ իր գոլութիւնը պահպանելու «զուարճալի» ու տաճկերէն թատրոնին տիրապետութեանը դէմ: Խումբ մը Հայեր «Ասիրական ընկերութիւն» մը հիմնեցին: հայ թատրոնը կանգուն պահելունպատակով, բայց անոր ջանքերն ալ շատ վճռական արդիւնք մը չունեցան. «Իւսկիւտարու մէջ Աթապէյի կառուցած Ազիզիէ անուն թատրոն մը կալ այսօր, կը գրէ այդ սիջոցներուն անանուն յօդուածագիր մը Մասիս ին մէջ, ուր Արևելեան դերասանական խմբին աւերակաց վրայ բարձրացած Ասիրական Ընկերութիւնը գոհ ընելու կը ճնիւսակաւթիւ թատերասէրները: Եւ բնչպէս կը պսակէ իւսկիւտարցին նորա ջանքերը. ընդհան-

դապէս պարագ թողով թատրոնը (եթէ թատրոնին սիկարէթներու ծխովը լցուիլը լցուիլ չկոչենք) \*)»:

1870-ին, Վարդովեան այլ ևս բացարձակ ու միահեծան աէրը դարձած էր Պոլսոյ թատերական շարժումին. դերասանական բոլոր կարևոր ուժերը իր շուրջը հաւաքած էր. յաջողեցաւ մինչև իսկ տասը տարուան համար մենաշնորհ մը ստանալ Պոլսոյ մէջ: Այդ տասնեակի միջոցին, օփերեթներն էին Պոլսոյ թատրոններուն վրայ զլիաւորապէս տիրողը, վարնոց մելոտուամներու և գուեհիկ զաւեշտներու հետ, բոլորն ալ թըրքերէն. հայերէն ներկայացումները չէին դադրած, բայց ամենափոքր բաժին մը կը կազմէին այդ թատերական ընդհանուր գործունէութեան մէջ:

1870-ին, Սուլթան Համիտ գնեց Արքահամ փաշայէն Կէտիկ-փաշայի թատրոնը և զայն փլցնել տուաւ. ատոր շարժառիթն եղաւ այն գրգռումը զոր պալատին Զէրքէզներուն մէջ յառաջ բերած էր Ահմէտ Միահաթի Զէրքէզ էօզունլէրի անուն խաղը, որուն մէջ չէրքէզ երեստասարդ մը, տեսնելով որ իր սիրած աղջկան ծնողը կընդդիմանան իրենց ամուսնութեան, ինքզինքը կը սպաննէ: Զէրքէզները անսերելի կը նկատէին որ Շկնկան մը համար Զէրքէզ աղամարդ մը ինքզինքը սպաննելու տկարութիւնն ունենար: Համիտ, որ արդէն շատ աղէկ աչքով չէր նայեր թատերական շարժումին—մասնաւորապէս Օսմաննեան թատրոնին, ուր յանդուզն ու աղատամիտ գաղափարներ կարտայայտուէին, —պատրուակ բռնեց այդ միջադէպը՝ փակելու համար Կէտիկ-փաշայի թատրոնը որ կենդրոնավայրն էր օսմաննեան թատերական շարժումին: Այդ շարժու-

\*.) Խմբագրութեան կողմէ նօթ մը կը բացարէ այս վերջին Փրազը, դատափետելով թատրոնի մէջ կանաց ծխելու տգեղ և չափողանց տարածուած սովորութիւնը, որ երբեմն թատրոնը մուլիով ողողելու և թատերաբեմը անտեսանելի դարձնելու աստիճանին կը համէր: ՄԵղոնն, այդ թուականներուն, հատարակած է ծաղրանկար մը, ցոյց տալու համար թէ զիբենք և եւրոպացած կամ տեղական բառով «ալաֆրանկա» կարծող այդ Հայուհինները որբան այլանդակ կերպով ըմբռնած էին երոպացումը: Երկու մասի բաժնուած նկարին մէկ բաժնին մէջ, կը ուղացի պարոն մը վայելուչ ձևով մը ծխելու թոյլտուութիւն կը ինդրէ երկու ափիններէ որոնց մօտ նստած է. միւս բաժնին մէջ (Հայերու ալաֆրանկան) կերևայ խեղճ մարդ մը որ հազէն կը խեղդուի երկու կիներու մէջտեղը որոնք մուխը ըթին բերնին նետելով կը ծխեն լիրը նստուածքով մը:

մը բոլորովին անդամակուծելու համար, Վարդովկեանն ալ իրեն կապեց, հրատիրելով զայն իր պալատին մէջ ներկայացումներ տուող խումբ մը կազմելու. Վարդովկեան յօժարակած յանձն առաւ այդ պաշտօնը. իր անունն իսկ թրքացուց փոխեց «Կիւլիւ-ի», և մնաց այնուհետև մինչև իր մահը Սուլթանին անձնական թատրոնին տնօրին ու դերասանապետ. վերջերը նոյն իսկ մահմետականութիւն ընդունեցաւ և թրքուհիներու փոքրիկ հարէմ մը կազմեց իր տանը մէջ:

Կէտիկ-փաշայի թատրոնին փակումէն և Վարդովկեանի հրապարակէ քաշուելէն յետոյ, թէպէտ հայերէն ներկայացումներ տալը արգելուած չէր, բայց ամեն կազմակերպութիւն քայլայուած, հասարակութիւնը հայկական թատրոնէն պաղած ըլւալով, ամենակարենոր հայ դերասաններն ու դերասանուհիները սկսան հետզհետէ երթալ կովկաս, ուր թատերական շարժումը իր ամենէն փայլուն շրջանին մէջ էր այդ պահուն:

1859-ին է, Պէշիկթաշլեանի թատերական ձեռնարկին սկզբնաւորութենէն քանի մը տարի յետոյ, որ հայկական թատրոն մը լրջօրէն և տեսականօրէն հիմուած էր Ռուսահայոց մէջ, Հռն ալ, նախափորձերը կը կատարուին սիրողներու ձեռքով. 1859 յունուարին, խումբ մը ուսանողներ, Մուսկուտա, հարուստ հայու մը տանը մէջ կը ներկայացնեն Վանանդեցիի «Արիստակէս» պատմական ողբերգութիւնը. Հիւսիսափայլը խսկոյն կը հրատարակէ խիստ քննադատութիւն մը՝ գործին շինծու, ուռուցիկ, անկենդան նկարագիրը ցոյց տալով և պահանջելով հայ բեմի համար՝ իրական կեանքէ առնուած, Հայոց բարքերը պատկերացնող ու ձաղկող խաղեր. Թննադատութիւնը որ կերևար Ռուսահայոց մէջ՝ անոնց թատերական առաջին փորձին հետ զուգահեռաբար՝ շարունակեց միշտ ուսսահայ թատրոնին ընկերանալ իր բոլոր փուլերուն մէջ, այլ և այլ գրողներու ձեռքով, որոնք միշտ պահանջեցին բեմէն իրական կեանքի պատկերացում մըլլալու եւ ուսսահայ բեմը առաջին օրէն հետևեցաւ իր քննադատներուն պահանջած ողղութեանը, որ արդէն աւելի համապատասխան ալ էր Ռուսահայոց յատուկ դրական ոգիին. Արիստակէս ողբերգութեան շաջողած փորձէն անմիջապէս յետոյ, սիրսզներու խումբը Մոսկուայի մէջ ներկայացուց «Վայ իմ կորած յիսուն ոսկի» վոտվիլը, որուն նիւթը առնուած էր Թիֆլիսի Հայոց ժամանակակից բարքերէն. «Որքան էլ թոյլ ու անարուեստ լինէր այդ ծիծաղաշարժ և ծաղրական գրուածքը, բայց նա մեծ հաճուք պատճառեց հանդիսականներին. բեմի վրայ երևացին ժամանակակից մարդիկ, ու-

բռնք բերին իրանց հետ իրանց սովորական գործնական լեզուն, իրանց բարբերն ու հասկացողութիւնները... Դա ընական էր. դա ցոյց էր տալիս բեմին իսկական մեծ նշանակութիւնը, որ է լինել կեանքի, իրականութեան արտայալտիշը, Հայոց թատրոնը Ռուսաստանում իր առաջին քայլից գտաւ իր իսկական ճանապարհը—իրականի ճանապարհը \*):

Միևնույն տարին Թիֆլիսի մէջ ալ կը սկսի թատերական գործոննութիւն, մը Միքայէլ Պատկանեան, Գամառ-Քաթիպայի ազգականներէն մին, իր նախաձեռնութեամբ լսումը մը կը կազմէ Թիֆլիսի մէջ, ներկայացումներ կը սարքէ, ինքն իսկ կը գրէ թատրօբգութիւններ, որոնց նիւթը միշտ ժամանակակից բարքերէն էր առնուած: «Այդ գրուածքները առանձին աչքի ընկնող արժանաւորութիւններ չունին, բայց պատմական ողբերգութիւնների հետ համեմատած, այն մեծ առաւելութիւնն ունին որ փոխանակ փայտից ու թղթից շինած պատմական հերոսների, բեմի վրայ ման են դալիս օրուայ մարդիկ: Փոխանակ ազգասիրական-բարոյախօսական բառակուտերի, բեմից հնչում են և ժողովրդականութիւն են ստանում ժամանակի բարքերը, անհաշիւ շուայլութիւնը, կապիկութիւնը այնքան կծու կերպով ծաղրող խօսքերն ու երգերը \*\*):»

Հակառակ բոլոր քննադատութիւններուն, «հայրենասիրական» թատրօբգութիւնը նորէն իր բաժինը կունենայ Ռուսահայոց թատրոնին մէջ,—և չէր կրնար ուրիշ կերպ ըլլալ, արուած ըլլալով այդ ժամանակաշրջանին Հայոց ընդհանուր հոգեբանութիւնը: Երևան կուգան Յակիր Կարինեան վարժապետին Շուշանիկ և Վարդան Մամիկոնեան ողբերգութիւնները, և Աղեքսանդր Երիցեանի Արուսեակը, նմանութիւններ պոյսական ողբերգութեանց, ու մեծ խանդավառութեամբ կը նդունուին հասարակութենէն՝ իրենց արտայայտած ազգասիրական տար զգացումներուն համար: Այսու հանդերձ, իրապաշտ ու քննադատական ուղղութիւնը, թէպէտ Ռուսահայոց պահպանողական մասէն խստիւ դատափետուած, կը շարունակէ գոյութիւն ունենալ Կովկասի հայ թատրոնին մէջ ու տիրապետողը կը մնայ: 1863-ին կը ներկայացուի Փուղինեանի Դաւալ Զալօ կատակերգութիւնը որու մէջ տառապող թրջանայաստանցին—Մշեցի Կիվկիվին-ցաւը, որ յետոյ Գամառ-Թաթիպայի և Բագիփիի գործերուն մէջ այնքան մեծ աեղ պիտի բռնէր, առաջին անգամ կը հնչէ: Քիչ յետոյ երեան կուգայ

\*) \*\*) Լէօ—Ռուսահայոց գրականութիւնը:

ուրիշ թատերագիր մը, բժիշկ Մ. Տէր-Գրիգորեան, որուն գրիչը, «աւելի բեղմաւոր», աւելի ուժեղ ու կարող ըստ Լէօփ, կարտագը բաւական թուով կատակերգութիւններ, Ժշատ, Նինոի նշանուիլը, Խոտորնակին խոտորնակ, էս էլ թի մօցիքլութին, Վույ թի իմ վէշէր, Ո՞վ է մեղատր, Պառաւներուն իրատ:

Վերջապէս կը յայտնուի ոուսահայ թատրոնին և ամբողջ հայ թատերական գրականութեան ամենէն հզօր ու ինքնատիպ դէմքը, Գարբիէլ Սունդուկեանց, որ արտադրած է, 1873-էն 1890, եօթը թատերախաղ՝ որոնց մէջ Թիֆլիսի բարքերն ու կարգ մը տիպարները զօրիդ ու կենդանի գծերով կը պատկերանան, — Դիշերուայ սարը խէր է, Խաթապալա, Պեպօ, Օսկան Պէտրովիչը էն կինքումը, Էլի մէկ զոհ, Ամուսիններ:

1878-էն 1883, այսինքն այն շրջանին երբ ոուսօ-թուրք պատերազմէն ու Պերլինի վեհաժողովէն յետոյ, ազգային քաղաքական մտահոգութիւնները ամենէն աւելի տիրական դարձած էին Հայոց մէջ ու գրականութեան բոլոր ճիւղերը՝ տիրաբար կը գրաւէին, Կովկասի հայ թատրոնը՝ կազմակերպական ճոխութեան ինչպէս և հասարակութեան ցոյց տուած խանդավառ համակրութեան տեսակէտով՝ իր ամենէն փառաւոր շրջանը կունենայ, բայց և վայրկեանին հոգեբանական ազգեցութեան տակ՝ հալրենսասիրական խաղերն են որ կիշխեն բեմին վրայ. մասնաւանդ որ այդ միջոցին Թիֆլիս գալ կը սկսին Պոլսոյ լաւագործ գերասանները—Աղամեան, Մնակեան, Ֆասուլաճեան, Հրաչեայ, Աստղիկ, Սիրանոյշ, Մարի-Նուարդ, ևայն,—և իրենց հետ կը բերեն պոլսական ողբերգութիւնները: Կը ներկայացուին Պէշիկթաշլեանի, Հեքիմեանի, Թէրզեանի թատերախաղերը (որոնց վրայ կաւելնալ Մուրացանի «Խուզան» ողբերգութիւնը), ինչպէս և թարգմանութիւններ Շեքսֆիրի, Հիւկօփ, Շիլէրի և ուրիշ երոպացի մեծ թատերգակներու գործերուն:

Հայ թատրոնը կը շարումակէ ցարդ իր գոյութիւնը Կովկասի մէջ ներկայացուած խաղերը մեծ մասամբ երոպական գործերու թարգմանութիւններ են. բայց այս վերջին 10-15 տարիներուն մէջ երկցած են նաև քանի մը՝ ինքնագիր գործեր, ինչպէս Շիրվանզադէի հշխանուհի, Նւգինէ, Ունէ՞ր իրաւունք, Պատուի համար, տաղանդալից թատերգութիւնները, որոնց մէջ բարոյական—ընկերական հարցեր նիւթին հիմը կը կազմեն, և նուն Մանուէլեանի Տիգրանուհին, Տողթոր Երուանդ Բօշայեանը, Վ. Փափաղեանի Ժայողը, ևն:

Իսկ Պոլսոյ մէջ, եթէ հայկական թատրոն մը այլ ևս  
Լուսայ

գոյութիւն չունի, մինչև այսօր կան հայ դերասանախումբեր, որոնք կը ներկայացնեն միմիայն ֆրանսական ամենաողորմելի թոյն-դաշոյնական մելոտրամիներու և վարնոց զաւեշաներու թրքերէն թարգմանութիւններ:

Հայ թատրոնի պատմութիւնը իր ամբողջութեանը մէջ քննական վերլուծումի մը ենթարկելով, նախ սա իրողութիւնը կը հաստատենք որ հայ դերասանները աւելի տաղանդ և ինքնատպութիւն ցոյց տուած են քան հայ թատերգակները, մասնաւրապէս Տաճկահայոց մէջ՝ Հայ հասարակութիւնը, յանկարծ իր ծոցէն երեան հանելով դերասաններու և դերասանունիններու այն ճոխ ու շողջողուն բոյլը, իր արուեստագիտական քնածին թաքուն կարողութեանց ամենէն զօրեղ ապացոյցներէն մին տուաւ ատովվ. իր ամբողջ գոյութեան մէջ՝ առաջին անգամ ըլլալով Հայը արուեստի այդ ճիւղը կը փորձէր, և իսկոյն տուաւ տաղանդներ, որոնց հաւասարը Արևելքի մէջ ոչ մէկ տեղ չէր տուած անկից առաջ և չէ տուած ցարդ, ոչ իսկ յոյնը՝ որ սակայն ճնուց ի վեր թատրոն ունեցած է և ունի մինչև հիմայ. Ռշտունի՝ բարձր կատակերգութեան մէջ, Թրեանց՝ թեթև կատակերգութեան մէջ, Երանուհի Գարագաշեան, Հրաչեայ-ողբերգութեան մէջ, Մարի-Նոււարդ (զոր Աղամեան Սարա-Պեր-նարչէն վեր կը դնէր) տուամի մէջ, Սիրանոյշ՝ որ մինչև այսօր Կովկասի առաջին դերասանունին կը մնայ, Եւգինէ Գարագաշեան՝ ասուպրեթ դերերու մէջ, և դեռ այնքան ուրիշներ Պոլ-սոյ բոլոր հասարակութեանց սքանչացումը գրաւեցին ու երոպական ամենամեծ բեմերու վրայ իսկ պիտի կարենային առաջնակարգ տեղ մը բռնիլ. իսկ Աղամեանը ուսւական քննադատներէն ինչպէս և Սալվինիի ու Ռոսիի պէս վարպետներու կողմէ աշխարհիս մեծագոյն ողբերգուներէն մին հոչակուեցաւ:

Մինոյն բանը կարելի չէ ըսել մեր թատերական հեղինակներուն մասին: Այն հարիւրի չափ ողբերգութիւններէն ու տուամներէն որ գրուած են Պոլսոյ մէջ, ոչ մէկը եւրոպական քննադատութեան առջև պիտի կարենար շնորհ գտնել՝ իբրև ինքնատիս ու բնորոշ գործ մը Եւ ատոնց բուն թերութիւնը ժամանակակից բարքերէն ներշնչուած, իրապաշտ ուղղութեամբ գրուած չըլլալնին չէ՝ ինչպէս միշտ նկատած են ուսւահայ քննադատները: Սխալ է կարծել թէ թատերգութիւն մը, ինչպէս ունէ գրական սեռի պատկանող գործ մը, կենդանի է միայն երբ ժամանակակից բարքերը կը ներկայացնէ, երբ

ժողովրդի մը յատկանշական տիպարներն ու նիստուկացը առօրեայ իրականութեան մէջէն ցոյց կուտայ. գործ մը շատ քաւ կարող է կենդանի, գեղեցիկ ու ազգեցիկ ըլլալ՝ նիւթը հին պատմութենէ առնուած կամ նոյն իսկ բոլորովին մտացածին ըլլալով հանգերձ. թատերական գրականութեան թագն ու պսակը կը կազմեն Շէքսփիրի խաղերը, որոնց մէջ սակայն հեղինակին ժամանակակից անգլիական տիպարները չեն որ կերևան, այլ գրեթէ միշտ պատմական կամ մտացածին հերոսներ. նմանապէս հին յունական ողբերգութիւնը, այնքան հրաշալիօրէն կենդանի, իր նիւթը առած է հէլլէն դիցաբանութենէն ու առասպելախառն հին պատմութենէն. նորինպէս՝ Ռասմինի զմայլելի ողբերգութիւնները, նոյն իսկ մեր դարուն մէջ, Շիլլերի, Կէօթէի հսկայ գործերը, և մեզի աւելի մօտ՝ Իպսէնի Պրանտն ու Սոլնէսը, Մեթերլինքի Մ'ոննան Վաննան ստեղծուած տիպարներ կը պարունակեն, և ոչ ընթացիկ կեանքէն օրինակուած։ Այդ տեսակ գործերը կրնամ ըսել աւելի կենդանի են քան սովորական իրտկանութեան վրայ կաղապարուածները, որովհետեւ անոնց մէջ մարդկալին հոգեբանութեան այս կամ այն երեսը կարտայայտուի համադրական, խտացած ձևով մը. ատոնք գերագոյն սեռն են գրականութեան մէջ. և ատոնց մէջ յաջողելու համար անհրաժեշտ է հանճարո ունենալ։ Մեր պուսական ողբերգակներուն թերութիւնը այն է որ հանճար չեն ունեցած. և ծիծաղելի պիտի ըլլար ադիկա իրենց մեղադրել։ Իսկ պատմական նիւթեր նախընտրած ըլլալնուն համար ոչ միայն մեղադրելի չեն, այլ և գովելի. նախ, այդ է արդէն քնական կարգը. բոլոր մեծ ազգերուն մէջ՝ ողբերգութիւնը, բարձր թատերգութիւնը կանխած է կատակերգութիւնը. Յունաց մէջ էսքիլէս ու Սոփոկլ Արիստոփանէն առաջ կը ծաղկին և իրենք կը հիմնեն թատրոնը. ինքն իսկ Արիստոփան՝ կատակերգութեան հայրն ըլլալով հանգերձ՝ խորին սքանչացող մըն է էսքիլէսի, և քնարերգական ձիրքը իր մէջ այնքան ուժեղ է որքան երիգիծականը. Փրանսացւոց մէջ Ռոթրուէն ու Քորնէլլէն ետքն է որ կերևալ Մոլիկը։ Նկատի ունենալով այն հոգեկան մտաւոր վիճակը ուր կը գտնուէր հայ հասարակութիւնը՝ այն պահուն երբ Պէշիկթաշլեան ուզեց թատրոն մը հիմնել Հալոց մէջ, թատերական ուղղութիւնը զոր նախընտրեց՝ անվիճելի կերպով լաւագորնն էր, օգտակարութեան տեսակէտով ալ. ամենամեծ մասամբ տգէտ էր այդ հասարակութիւնը, կոպիտ, ասխական նախապաշարումներով բեռնաւորուած, ստրկական ոգիի մէջ թաթիսուած, կրօնական, դասակարգականա

տելութիւններով պատստուած, անդիտակ իր հայրենի լեզուին, իր դարաւոր պատմութեանը, իր ազգային ճակատագրին, գաղափարէն իսկ զուրկ՝ այն բոլոր դիւցազնական վեհ առաքինութեանց որ մարդկային պատմութեան զարդը կը կազմեն և զոր ստրուկ ցեղերը դատապարտուած են կորսնցնելու. այդպիսի հասարակութեան մը թերութիւնները մաքրելու և անոր մէջ ազնիւ զգացումներ մտցնելու համար դասական կամ ոռմանթիկ ոգւով պատմական ողբերգութիւններն ու տուամները շատ աւելի ազգեցիկ էին քան ինչ որ պիտի ըլլային ժողովրդի արդի առօրեայ կեանքը պատկերացնելը, անոր զգուելի կողմերը նոյնութեամբ իրեն ցոյց տալն և զանոնք ձաղկելը իրենց զիմաւոր նպատակ ունեցող թատերգութիւնները. այդ ուղղութեամբ գրուած խաղերու կամ վէպերու մեծ նշանակութիւնը ուրանալէ հեռու եմ. բայց համոզուած եմ որ մարդկային զանդուածները ազնուացնելու համար շատ աւելի արդիւնաւոր են այն գործները ուր մարդկային հոգւոյն մէջ գոյութիւն ունեցող վեհ զգացումներուն պատկերացումը կը տիրապետէ քան ամսոնք ուր տգեղութեանց ու ցածութեանց նկարագրութիւնը կը գերակշռէ: Քորնէյլի խաղերը, թէպէտ բնականութենէ զուրկ են յաճախ և արուեստականին մէջ կիրանա՞ ազնուութեան ծայրայել տիպարներ իտես դնելով, այդ օգտակարական տեսուակչով աւելի արգասաւոր եղած են քան Մոլիէրի ձաղկող ու ծաղրող և իրականութիւնը ցոյց առուղ կատակերգութիւնները. «Եթէ Քորնէյլ իմ օրովս ապրէր, ըսած է նափոլէոն՝ որ Ընկարագիր», «Քաջութիւն», «Դիւցազնութիւն» ըսուած բաները մենք շատ աւելի կը ճանանար, իշխանական աստիճան կը շնորհէի իրեն, որովհետեւ իրեն կը պարտի Ֆրանսա իր հերոսներէն շատերուն կազմութիւնը: Ու Եկսովիր ամենամեծ թատրերգակն է՝ ճիշտ անոր համար որ կըցած է միացնել երկու տարրերն ալ, ցոյց տալով մարդկային հոգին իր ամբողջութեանը մէջ, և սակայն նորէն՝ ինչ որ կը գերակշռէ իր գործին մէջ, վեհ դէմքերը, վսեմ զգացումները, ազնիւ ձգտումներն են. օրինակ «Օթելլօ»-ն. անոր մէջ կը տեսնենք հրէշային ծակօն, բայց անոր անդնդային գծեցութեանէն որբան կը միխթարեն մեզ Տեղաբեմոնայի հրեշտակային մաքրութեամբ հոգին, էմիլիա աղախնին անձնուէր և իր գուեհկութեանը մէջ բարի ու շիտակ նկարագիրը, Քասիօի միամիտ, կրակոտ ու սիրուն աիպարը և ինքն իսկ Օթելլօի դժբաղտ, կրքոտ բայց վեհ ու դիւցազնական խառնուածքը. Անշուշտ նախընտրելի էր՝ այդ սկզբնաւորութեան շրջանին մէջ՝ այդպիսի գործեր ներկայացնելը

մթութեան ու կեղտի մէջ թաթաւուած հայ հասարակութեան՝  
զայն լուսաւորելու և զայն լուսալու համար, Պէտք է նաև նկա-  
տի ունենալ որ այն շրջանին երբ Պէշիկթաշլեան ձեռք զար-  
կաւ այդ գործին, Եւրոպայի մէջ քարածր թատրերգութիւնը —  
ողբերգութիւն ու տուամ —կը տիրապետէին. գերմանական  
բեմերուն վրայ Շիլլերի, Ֆրանսական բեմերուն վրայ Ռասինի,  
Քորնէյլի, Հիւկօի, Ա. Տիւմա հօր, Խոալական բեմերուն վրայ՝  
Ալֆիերիի, Մունթեի գործեցը կիշխէին. «Իրապաշտ» թատրեր-  
գութիւնը գեռ գերակշիռ չէր հանդիսացած. — գերակշութիւն  
որ այժմ սկսած է նորէն տեղի տալ համազրական, գերագոյն  
արուեստի վերականգնումի առջև (Վահներ, Խպաէն, տ' Անունցիօ,  
Մեթերլինք, ևն), իսկ՝ Պէշիկթաշլեան և իր գործակիցներն ու  
յաջորդները իտալիա կրթուած, կամ Պոլսոյ մէջ կրոպական  
դաստիարակութեամբ սարգուած, շրջանին այդ տիրական ոգույն  
պիտի հպատակէին բնականաբար: Գեղարուեստական — կրթա-  
կան գործը զոր ուղեցին կատարել, կատարեցին որքան որ  
իրենց ուժերը կը ներէին. ծանօթացուցին հայ հասարակու-  
թեան կրոպական թատրերգութեան ամենէն բարձր գործերը, —  
և հոտ իրենց ճիգը եղած է բացարձակապէս անցնաղատելի և  
ամէն կերպով արժանի դրուտման, — անվրէպ ճաշակով ընարած  
են արևմտեան թատրոնին ամենէն գեղեցիկ արտադրութիւնները  
Շէքսփիրի, Շիլէրի, Կիօթէի, Ռասինի, Քորնէյլի, Վոլթէրի,  
Հիւկօի, Ալֆիերիի, Մունթիի, գլուխ-գործոցները, ինչպէս  
և կատակերգութիւնները Մոլիէրի, Ռենքարի, Կոլտոնիի  
և վերջերը նոյն իսկ «Իրապաշտ» թատրոնի գործեր՝  
ինչպէս «Ժամելիազարդ Տիկինը», ևն, (ցաւալի՛է միայն որ այդ  
բոլոր թարգմանութիւնները հրատարակուած չըլլան նոյն մի-  
ջոցին, այսօր ամօթը չէինք ունենար նկատելու որ գեռ այդ  
էական հրաշակերտաներուն — ինչպէս գրական ուրիշ ճիւղերու  
մէջ ալ այնքան կարևոր գործերուն հայերէն թարգմանութիւնները  
կը պակաին մեր ազգային աղքատիկ մատենաղարանին մէջ՝  
իբր ինքնագիր գործ, տուած են բազմաթիւ ողբերգութիւն-  
ներ ու տուամներ. անվիճելի է որ այդ գործերը ինքնագիր են  
բայց ոչ ինքնատիպ. Պէշիկթաշլեան իր խաղերը գրած է  
գլխաւորաբար օգտակար ըլլալու ձգտումով, ու յաճախ ներ-  
շընչուած է, թէպէտ շատ միջակ յաջողութեամբ, կրոպական  
բնատիպարներէ, — ճիշտ ինչպէս քիչ յետոյ Նալբանդեան ու  
Գամառ-Թաթիպա շատ մը կրոպական բնաստեղծութիւններ  
հայցուցած են՝ հայ ժողովրդին մէջ կրոպական զգացումներ  
տարածելու նպատակով. Թէրզեան աւելի ճիրք ունէր թառքեր-

գութեան համար, այդ արուեստը լաւ ուսումնասիրած էր. իր խաղերը ճարտարօրէն հիսուսած են. անոնց մէջ կան մերթ սիրուն տեսարաններ, քնարերգական գեղեցիկ կտորներ. բայց նմանողութիւնը չափազանցութեան հասուցած է յաճախ. Կրոպական հրաշակերտներու ամրող տեսարաններ նոյնութեամբ փոխադրած է իր թատրերգութեանց մէջ. Սրապիոն Թղթեան գրած է տուամներ՝ գլխաւորապէս Հիւկօի հետևողութեամբ. ցոյց տուած է աշխոյժ երևակայութիւն, տուամական կացութիւններ ստեղծելու կարողութիւն, իր խօսակցութիւնները արագ ու կրակու են. բայց իր մէջ ալ նմանողութիւնը կը տիրապետէ ներելի սահմանէն անդին անցնելով. իբր գրագէտ, Պէտիկթաշլեանէն ու Թէրզեանէն շատ վար կը մնայ. Սրապիոն Հէքիմեան գրած է տասներկու ողբերգութիւններ, որոնց չորսը— Արտաշէս եւ Սաթենիկ, Հարմակ եւ Աշխէն, Սամէլ, Վահրամ, — արպուած են իր Տաղը, Քերթուածը եւ թատրերգութիւնը հատորին մէջ, Խնքնատպութեան ջանք մը կայ անոնց մէջ, մերթ քանի մը յուղիչ կացութիւններ, մերթ քնարերգական գեղեցիկ հատուածներ. բայց ամբողջութիւնը ցուրտ է, հոետորական, լեզուն՝ խրթին ու քիչ մը խորթ զոարար մը, տաղաշփութիւնը աններգանակ:

Գետրոս Դուրեան արտադրած է բազմաթիւ ողբերգութիւններ, խանդով ու երեակայութեամբ ինցուն, տեղ տեղ քնարերգական սիրուն թոփչներով, բայց հիմնովին տղայական: Եղած են նաև ուրիշ կարգ մը թատրերագիրներ, Ռոմանոս Սէտէֆծեան, Վանանդեցի, Մ. Աղաբէգեան, Է. Նսայեան, Ա. Հայկոնի, որոնց ողբերգութիւնները մեծ յաջողութեամբ ընդունուած են խակ հասարակութենէն, բայց որոնք գրական ճշմարիտ նշանակութենէ զուրկ էին: Բոլոր այդ շեղակուտակ արտադրութեան մէջ պակած է՝ ինչպէս ըսի՝ հանճարը, պակած է նոյն իսկ փայլուն, ուժեղ տաղանդ մը, (թատրերական տաղանդը՝ ըսել կուղեմ, որովհետև քնարերգական տաղանդը, որ արդէն Պէտիկթաշլեանի, Թէրզեանի, Հէքիմեանի և Դուրեանի բանատեղծութեանց մէջ իր բնիկ փայլովը շողացած է՝ անոնց թատրերգութեանց մէջ մերթ շողիւն մը կը գնէ). այդ բոլոր ողբերգութիւններն ու տուամները պատմական նիւթերու շուրջ կը դառնան, բայց անոնց մէջ բացարձակապէս անգոյ է պատմական ուսումնասիրութիւնը, միջավայրի ցեղի, ժամանակի մասնայտկութեանց հետախուզութիւնը. հայ անուններ կը կրեն այդ հերոսները, բայց անոնց կարելի է տալ ունէ ազգի անուններ, անոնք միշտ պիտի մնան ինչ որ են՝ անկենդան խամաճիկներ,

առանց ունէ անձնական որոշ ու ապրող հոգերանութիւն, հեղինակն է միշտ որ կը խօսի անոնց բոլորին բերնէն, և անոնց խօսքերը մշտական ճառ մը կամ քնարերգութիւն մըն են: Ողբերգութիւններու այդ բազմաշեղ դէզին մէջ, մէկ «տիպար» մը, մէկ «նկարագիր» մը կարելի չէ գտնել, որ հօգորապէս ստեղծուած, ինքնասիպ, կենդանի ըլլայ:

Այդ թատերական գրականութեան մէջ, կատակերգութիւնն ու բարբեր պատկերացնող թատրերգութիւնը շատ քիչ աեղ բռնած են. ատի անշուշտ ցաւալի է, որովհետև որբան այ բարձր թատրերգութիւնը նախընտրելի կը թուի ինծի այն բոլոր տեսակէտներով զոր բացատրեցի վերև, կատակերգութիւնն ու բարբերու թատրերգութիւնը շատ կարեոր ճիւղեր են գրականութեան մէջ. այդ պակասը ոչ միայն ցաւալի, այլ զարմանալի ալ է, ծանօթ ըլլալով Պոլսեցուց յատուկ սրամատութիւնը, դիտողութեան ու հեղնութեան ձիրքը, որ յետոյ պիտի տար երգիծանքի մեծագոյն վարպետները զոր Հայք ունեցած են: Պակասը բացարձակ չէ սակայն. քանի մը գործեր երեցած են այդ ճիւղին պատկանող. անոնց առաջինն է ժամանակագրական կարգով՝ Արեւելեան Ատամանաբոյժ կատակերգութիւնը Յ. Պարոնեանի, որ տարիներ յետոյ գրեց նաև Պաղտասար աղբարը, փայլուն զաւեշտներ, ուր Մոլիէրի ազդեցութիւնը հզօրապէս կը զգացուի, և որոնք ծալրայեղ երգիծանըներ են աւելի քան իրական բարբեր ու տիպարներ պատկերացնող գործեր: Պէտք է յիշել նաև Խորէն Նարպէյի Ալաֆրանկա կատակերգութիւնը, կրակոտ սրամատութեամբ գրուած գործ մը, որ թէև թատրական արուեստի տեսակէտով թերութիւններ ունի, շատ աւելի ինքնատիպ գործ մըն է քան Արշակ Բ. ողբերգութիւնը, և որու մէջ Մտուերք Հայկականքի հեղինակը կը ձաղկէ կրոպացման ձգտումը վնասակար ու ծիծաղելի չափազանցորդեանց հասցնող, մինչև ազգուրացութեան տանող օտարամոլ կապկահոգի Հայերը. վերջապէս Պետրոս Դուռեանի Թշուառները Պոլսոյ հայ դերասաններու կեանքէն դրուագ մը, որու մէջ հեղինակը ուզած է իրապաշտ ըլլաւ բայց մնացած է խորապէս ոռմանթիկ, նոյն իսկ «ուուանեսք»: Խաղը, միամտօրէն յղացուած ու գրուած, գրական ունէ արժեք չունի, բայց շահեկան է իրք ժամանակակից բարբերէ բաղուած տռամի միակ փորձը որ կատարուած է այդ շրջանին մէջ:

Այս է ամբողջը՝ այդ ճիւղին մէջ. և շատ քիչ է անշուշտ: Նիւթը չէր որ կը պակսէր: Պոլսոյ միջավայրին մէջ՝ կան

այնքան այլազան, յատկանշական տիպարներ, բարբերը հոն ունին ալնքան կողմեր՝ նկարուելու արժանի. թատերագրական տաղանդն է որ պակսած է:

Մեր թատերական զրականութեան այդ թերութիւնները արդինք են նաև լուրջ ու գիտակից քննադատութեան մը պակասին. Պոլսոյ լրագիրներուն մէջ՝ թատերական շարժման այդ ամբողջ շրջանին, երեցած յօդուածները ջատագովական կամ նկարագրական պարունակութիւն ունին լոկ. հմուտ, գիտակից, սրատես քննադատ մը չէ գտնուած. հանճարը, թէպէտ կընայ օգտուիլ քննադատութենէ, անհրաժեշտ պէտք չունի անոր, որովհետև ինքնարուս վիթխարի ուժ մըն է ան որ իր սխալներուն մէջ իսկ մեծ ու շուարեցուցիչ կը մնայ, որ Շնոր տարրեր, ամենէն հմուտ քննադատին իսկ անծանօթ, գեղեցկագիտութիւնը խախտելու և վերանորոգելու կարող տարրեր բերելու պաշտօնն ունի. տաղանդը անհրաժեշտ պէտք ունի քննադատութեան խարտոցին տակ յղկուելու. տարակոյս չկայ որ եթէ մէկ լուրջ ու նրբագիտ քննադատ մը գտնուէր այդ միջոցին, Պէշիկթաշլեանները, Թէրզեանները, Հէքիմեանները՝ իրենց ունեցած անհերքելի տաղանդով՝ պիտի արտադրէին գործեր, եթէ ոչ աւելի հզօր, գէթ աւելի ինսամուած, ուսումնասիրուած, աւելի հայադրոշ, աւելի ինքնատիպ: Գալով հասարակութեան, բացարձակապէս զուրկ ոչ միայն քննադատական հմտութենէ, այլ և գեղեցկագիտական ամենապարզ ըմբռնողութենէ, նոյն քան խանդավառութեամբ կը ծափահարէր Սէտէֆճեանի այլանդակի խաղերը որքան Պէշիկթաշլեանները կամ Թէրզեանները՝ որ գէթ ճաշակով գրուած էին, և վասարեր աղդեցութիւն մը միայն կընար ունենալ թատերագիր հեղինակներու վրայ զանոնք վարժիցնելով դիւրին յաջողութեանց:

Թերևս այդ պակասները դարմանուէին, և իր բնաշրջութիւնը կանոնաւորապէս յառաջ տանելով՝ Պոլսոյ թատերական գրականութիւնը հետզետէ զարգանար, զօրանար, ամբողջանար՝ նոր և աւելի ինքնատիպ տաղանդներու յայտնումով, լուրջ քննադատութեան մը կանգնումով, եթէ Վարդովեանի շահամուլկան ուղղութիւնը ապականած և կործանած չըլլար այդ շարժումը: Պէտք է դիտել որ հասարակութիւնը, միշտ խակ մնացած, շատ յօժարակամ յարեցաւ Վաղովեանի բերած նորութեան, ինքն իսկ ուրեմն գործակցեցաւ հայ թատրոնին անկմանք գրագէտները ոչ մէկ ուժեղ ճիգ չըրին, լրագրութիւնը ոչ մէկ հզօր բողոք չարձակեց՝ նոր ու վասարաց հոսանքը արգիլելու համար: Հայկական թատրոնը ծիւրեցաւ ու մեռաւ հայոց ձեռ-

քով։ Անոնք որ մեր թատրոնի մահը կը վերագրեն Սուլթան Համիտին, կը սխալին։ Համիտինը տանը Համիտին, ու Հայունը Հայուն։ Մեր յանցանքը երբեք ուրիշին չվերագրենք։ Համիդի գահակալութենէն յետոյ՝ տասը տարիի չափ հայերէն ներկայացումները, — ուրին իսկ պատմական խաղերու ներկայացումները — շարունակուած է։ 1890-էն յետոյ՝ պատմական, հայրենասիրական խաղերու ներկայացումը արգիլեց Համիտ, բայց բայց հայերէն լեզուով ներկայացմանց դէմ երբեք արգելը չէ դրած։ 1888-էն 1891, Աղամեան Պոլսոյ մէջ տուաւ բաւական ներկայացումներ հայերէն լեզուով, արգիլուեցան միայն Համիտն ու Լիրը որոնք արգիլուած են երոպացի ամենամեծ գերասաններուն ալ՝ երբ Պոլսոյ մէջ զանոնք ներկայացնել ուղած են։ բայց, հակառակ որ Աղամեանի պէս հրաշալի արուեստագէտ մըն էր ներկայացումներուն մէջ փայլողը, Փերայի թատրոնը յաճախ կիսով պարապ էր, և Համիտը չէր ատոր պատճառը։ 1891-ին, Գատըքէօյի մէջ Տոտէի Փրոմոն և Ռիսլիր խաղին հայերէն թարգմանութիւնը և 1892-ին Փերայի, Գատըքէօյի և Խակիւտարի մէջ այս տողերը գրովին Մովժիսաւուած նոր թատրերգութիւնը և ուրին տարուան վերջերը՝ Դուլեանի թշուալուները ներկայացուեցան առանց ունէ արգելքի։

Եթէ Տաճկահաւոց մէջ հայ թատրոն մը կանոնաւորապէս չէ շարունակուած մինչև այսօր, ատոր գլխաւոր պատասխանատուն թրքահայ հասարակութիւնն ինքն իսկ է։

Իր պակասութիւններովը հանդերձ, թատերական գործը զոր հիմնեց Պէշիկթաշլեան և զոր ատեն մը շարունակեցին իր ընկերներն ու յաջորդները, եթէ չունեցաւ իր լիակատար զարգացումը և կէս — ճամբան՝ ընդհատուեցաւ, հասաւ սակայն իրականացնելու՝ մեծ չափով մը՝ մէկ քանին այն էական նպատակներէն զոր Պէշիկթաշլեան առաջադրած էր։ Վայելուչ հայերէնով գրուած կամ թարգմանուած այդ բոլոր խաղերը Պոլսոյ տաճկախօս Հայութեան մէջ մտցուցին մաքուր հայերէն խօսելու ձգտումը, տարածեցին հայերէնիքի, ազատութեան, քաջութեան, միութեան, անձնութիրութեան սկզբունքներ, «Արոպական» բարեկը, զգացումներ, ժեսթեր ներմուծեցին մեր միջավայրին մէջ, վերջապէս՝ քով քովի համախմբելով և ազնիւ խանդավառութեանց մէջ իրարու մօտեցնելով ամէն դաւանանքի պատկանող Հայեր, ազգային միութեան իրականացումը փութացուցին։

ԱՐԵԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ